



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՆՈՐ ՕՌԵԱՆԻ

Բ. Ա. Մ. Բ. Ա. Կ.

ՄՇԱԿՈՒԹԻՒՆԸ

Թարգմանեաց յԱնգլիականէ:

ԵՐՈՒԷՍ ԽՈՍՔՈՎ ՏԱՏԵԱՆ




ՓԱՐԻԶ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. Բ. Ա. Մ. Ա. Կ.

1859

Ltn
15.57



ՆՈՐ ՕՌԵԱՆԻ

ԲԱՄԹԱԿԻ ՄՇԱԿՈՒԹԻՒՆԸ

ՆՈՐ ՕՌԼԵԱՆԻ

ԲԱՄԲԱԿԻ

ՄՇԱԿՈՒԹԻՒՆԸ



բարգմաննեց յանդիտականէ

ՆԵՐՍԻ ԽՈՍՔՈՎ ՏԱՏԵԱՆ

682



28 1542

91537-աս

ՓՈՒՔ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1859



Ամենուն յայտնի է որ երկրագործութեան մէջ բամբակն ամենա-
կարեւոր և շատ արդիւնաւոր մասերէն մէկն է : Որուն մշակութիւնն
Ամերիքայի մէջ առելի կատարելագործեալ և որակութիւնն ուրիշ
տեղ մշակուածներէն զերազանց ըլլալով՝ Ամերիքայ զրեթէ մենա-
վաճառն (մօնօփօյ) եղած է :

Անգլիայի մէջ Մանչեսթերի բամբակ մատակարարող ընկերու-
թիւնը (the Manchester cotton supply association) այս վերջին փոր-
ձառութիւններն որ Ամերիքայն առած է, հրատարակեց այնու
դիտուրութեամբ, որ աշխարհին ամենայն կողմը, մանսւանդ արե-
ւադարձի զաւառներուն մէջ, ասոր մշակութեանը հետևող երկրա-
գործները լաւ և գործնական տեղեկութիւն մը ունենալով լաւացրնեն
իրենց մշակութիւննին, վաստան ըլլալով որ ամենեին չպիտի սիսալին :

« Այս փորձառութիւններն ամէն տեսակ բամբակի համար կրնան
ի գործ դրուիլ բաց ի Սի Ալլանտի (Sea Island) բամբակի, որ ծովե-
գերեայ տեղ բուանելով աղային հող և ծովուն աղի գոլորշիքովը
բաղկացեալ մթնոլորտ մը կը պահանջէ, և այս տեսակ բարձրագին
բամբակը յաշող և արդիւնաւոր ըլլալով՝ լիշեալ ընկերութիւնը մշա-
կութեան եղանակին ալ հոգ չտարաւ : »

Աւստի և ևս իմ ամենասիրելի ծնողաց և վսկմափառ Արքունի

Ճարտարապետ Կարապետ Ամիրային քաջալերութեամբը բուն խակ Սնգղիերէնէն Հայերէնի հաւատարմաբար, Թարզմանեցի այն դիտաւորութեամբ որ զուցէ Հայաստանի մէջ այս մշակութեանը հետևող երկրագործներ կան նէ՝ Ամերիբայի եղանակաւ լաւացընեն և առաւել ևս արդիւնաւորեն իրենց աշխատութիւնը, և չնետևողներն ալ ասիկայ իրենց առաջնորդ մը ունելով քաջալերուին և այդ բանին հետևող ըլլան :

Կարելի է որ երկրագործութեան հմուտ ըլլալովս, թէ բացատրութեան մէջ և թէ մասնաւոր բառերուն մէջ սխալած ըլլամ. բայց կը յուսամ որ սիրելի ազգիս մէջ այս արուեստին տեղեակ եղողները ներողամիտ կըլլան և ասպարդիւն չ'անելով աշխատութիւննիս իրենք ալ յօժարամութեամբ համախո՞ կըլլան մեր դիտաւորութեանը :

ԵԵՐԾԵՍ ԽՈՍՔՈՎ, ՏԱՏԵԱՆ.

Կոստանդնուպոլիս, 4 ապրիլ 1859 :

ՆՈՐ ՕՌԼԵԱՆԻ

Բ.Ա.Մ.Բ.Ա.Կ.Բ

Մ Ե Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ը

Մանչեսթրի բամբակ մատակարարոյ ընկերութեանը համար, փորձառու երկրագործի մը բամբակի մշակութեանը և խնամք տանելուն վրայ գրածը :

Բամբակի տունկը բնութեամբ փափուկ ըլլալուն՝ անոր կաստրեալ մշակութեանը և հասունութեանը համար, հողը և կլիման ի միասին յարմար ըլլալ հազիւ ուրեք կը պատահի. ըսել է միօրինակ յաջողակութեամբ սոյն նպատակին հասնելու համար քիչ տեղեր կան: Սակայն ունեցած փորձովնեիս կարող եմք առահովաբար ցուցընելու անանկ տեղեր՝ որոնց հողերն այս փափուկ տունկին յաջողակ մշակութեանը համար ճիշդ յարմար գան : Աւքեմն առաջին և կարևոր գիտելիքնիս այն ըլլալու է թէ այս տունկին համար հողին յանկութիւններն ինչ են, պակասութիւններն ինչ են, խմանանք՝ քննենք արհեատով՝ կրցածնուս չափ դարմանեմբ, և մշակողին պաշտօնն է այս տունկին մասնաւոր պիտոյքը զգոյշ մշակութեամբ հոգ տանելով ամէն պակասութիւններուն տեղը հետզհետէ լեցընելու չանալ :

Բամբակին աճման և հասունութեանը համար յարմար եկող հողերուն յատկութիւններն առաջին խնդիրն ըլլալով, այս խնդրոյն լուծումը և հաստատութիւնը լաւ ևս փորձը կընայ որոշել : Սակայն ընդհանրապէս ընդունելի եղած է թէ նոյն հողերուն աւելի ազէկ

տեսակը պէտք է որ ըլլայ կամ խորին և կակուղ, կամ աւազուտ և ծծող հողերուն միջին տեսակը, կամ կարծր և խիտ և կամ այնպիսի հողեր, որ արևուն ճառագայթները խորունկն ազգելով, մթնոլորտին մէջ գտնուած կազերը կը ծըծեն և անձրեփ չուրին առաւելն արմատներուն չըլսասելով կանցնին կերթան : Թէ պէտ բամբակի արտ ընտրելու որ ըլլամբ՝ այս հարկաւորութիւնները չեմք կրնար գտնալ, սակայն յասուկ գործիքներու միջոցաւ՝ որք են արօր, բայ և այսն, և օսար նիւթերու բարադրութեամբ կրնամբ շատ պակասութիւնները լեցընել :

Ասոնք նախընթաց պատրաստութիւններ են, նիմայ այս կէտէն երթարով բամբակի մշակութեան աւելի աղէկ և մինչև նիմայ փորձուած եղանակը պիտի ըննենք :

Բամբակի մշակութեան գործողութեանց մէջ աւելի գերազանց և կարեւոր մասը հողին հոգ տանելն ու անոր վերաբերեալ պատրաստութիւններն ընելն է . բայց ինչ կերպ պատրաստութիւն ընելու է, ատիկայ չեմք կրնար վճռաբար հաստատել, որովհետեւ հողերուն զանազան և անմիւ տեսակը կը դժուարացընէ այս խորիրը, սակայն ընդհանուր սկզբունքներ կրնամբ տալ, որոնց կատարելութեանը համար թերևս աւելի աղէկ հնարքներ գտնալու կը թողումք :

Սերմաննելն բաւական յառաջ՝ բամբակին ամէն հողերը պէտք է խորին, կակուղ և կից կից հերկել, բաւական առաջ ըսելուս պատճառն այն է, թէ միջոց մը արուի որ անձրւները հողը կամաց կամաց նստեցընեն :

Բամբակին ամէն հողերը պատրաստելու ընդհանուր և զուցէ աւելի աղէկ կերպը գոթանով ածուներ շինելն է և դաշտավայր թաց հողերու մէջ ածուներուն երբեմն բարձրութիւն տալ կը հարկաւորի, հողը բաներով վեր բաշելով, այն հողերն որ տաք ու չոր են և չափազանց անձրւներով հեղեղներէ վախ չունին, անոնց շատ բարձրութիւն տալ հարկաւորի, միայն մշակութեան բարմար զալու համար բաւական է, որ նորասունկ բամբակը տակաւ ինչ բարձր կենայ, առաւել ևս նայելու է որ ածուները խորին և կակուղ ըլլան, այս ալ կը լլայ բովանդակ և կից կից հերկուածքով :

Յետազայ խնդիրը, որ տունկերուն մէկզմէկէ հեռաւորութեանը վրայ է, խիստ կարևոր բան մըն է և յաջողութիւնը առաւել ասկէ կախումն ունի . բայց կը փոխուի և պէտք է ալ փոխուի շատ համազամներու մէջ, որոնց մէկ քանին մեր գիտացածէն զուրս է, և միայն ընդհանուր սկզբունքը կրնանք ցուցընել, և այնունուե զործնական դաստղութիւննիս թող մեզ առաջնորդէ անոր զործադրութեանը մէջ :

Երբոր տունին անկուր վրայ է, ծիւզերն ամենայն կողմով պէտք է զզուշութեամբ կտրել : Տունկերուն մեծութեանը հաւանական միջին չափ մը չենք կրնար տալ, որովհետեւ անոնց ածումը եղանակներուն փոփոխութենէն և զանազան ընտմետմբ հողերուն տարբերութիւններէն կախումն ունի . ուստի զուր կը լլայ թէ որ ամէն տուած ծանօթութիւններնուս մէջ հաստատութիւն մը տանք . հասա ինչպէս որ վերն ըսինք, քիչ մըն ալ զործնականին թողումք :

Մերմն ակօններու մէջ պէտք է ցանել: Հասարակ միջին հողերուն մէջ ակօններուն մէկզմէկէ բացութիւնն ընդհանուրապէս և ուր Անդիկական այսինքն 1 կանգուն 14 մաս 0ամանեան պիտի ըլլայ, և ցողուններուն մէկզմէկէ հեռաւորութիւնը 12 մատէն մինչ ի 20 մաս Անգ. այսինքն 9 ¼ մատէն մինչ ի 16 մաս 0ամ. : Հաւագոյն հողերուն մէջ ակօններուն կարգը և ցողուններուն հեռաւորութիւնը կրնան յաւելու, և խիստ բաւակ հողերուն մէջ այս նշանակիած չափերէն կրնան պակասիլ :

Որովհետեւ բամբակին արև սիրող տունկ մըն է, անոր համար տունկերուն հեռաւորութիւնն ու կարգն անսանկ զրութեամբ պէտք է որ ըլլան՝ որպէս զի արեւուն ճառագայթն սոտուընէ մինչև իրիւ կուն վրան զարնէ :

Սերմաններու համար պէտք է, փոքր և խիստ նեղ արօրով խրարանչիւր ածուին մէջ տեղէն միաձև չափով և խորութեամբ ողիղ զծի վրայ ակօն կամ առու բանալ, ու այս առուին մէջ սերմն զզութեամբ միօրինակ ցրուելով ցանել և բաւական չափով, անանկ որ ամբողջ առուին մէջ զօրաւոր տունկեր յառաջ զան, և պէտք է պզտիկ վայսէ տափանով մը սերմները ծածկել, այս տափանին

եսուի կողմը զրեթէ 20 և կամ 24 մատ Անգ. այսինքն 16 և կամ 19 մատ Օսմ. լայնութեամբ զան մը դրուած է, որնոր կը ծառայէ հողը թեթև մը ճնշերու, և զանգուածներ կան նէ կը ճնշէ ու բաներուն գործողութեանցն արգելը մը չթողար առուները մարուր ձգելով և հարթելով :

Չեռքը վարժուած մշակ մը օրը 40 և կամ 42 այրը Անգ. այսինքն 44 և կամ 53 տօնիւմ Օսմ. կրնայ դիւրութեամբ ցանել :

Սերմաներու գործողութենմէն եսու ուրիշ բան պէտք չէ մինչև որ սերմը ծլի և վեր ելլայ ու երրորդ շորրորդ տերեներն սկսին տեսնուիլ, ան տաեն կարելու գործողութիւնները կակին : Նախ և առաջ արօրուի բամբակին քովը գտնուող շաղախները մէկդի ընելու է և առուին երկու կողմն զգուշութեամբ 5 և կամ 6 մատ Անգ. այսինքն 4 և կամ 5 մատ Օսմ. միշոյ ձգելու է. յետոյ կարգն անմիջապէս բահերուն կուզայ, որոնք նոր բուսած տունկերուն պէտք եղած նեռաւորութիւնը կուտան և միջանկեալները կը հանեն ու խոտերն և ուրիշ վնասակար բոյսերը, որոնք ածուներուն վրայ կը բուսնին, անոնք զգուշութեամբ կը բաղեն : Կան հողագործներ որ սկիզբէն մէկ տունկ մը զատելնուն տեղ՝ չորսէն մինչ ի վեց տունկ միատեղ կը թողուն ու միջանկեալները կը խլին. բայց մինակ մէկ տունկ մը ձգելու ըլլաս առաւել ևս զօրաւոր կը ըլլայ :

Բահերէն եսքն արօններուն կարգը կուզայ, որոնք մէկ քիչ հող կը նետեն նորաբոյս տունկին վրայ. արօրին այս առաջին գործողութեանը մէջ, թէ որ հողերը խիստ կակուլ չնէ, տունկին երկու կողմն որ պիտի հերկեն, մօտէն հերկել կը խրատեմ. աս ընելու համար անսանկ արօր մը գործածելու է որ մինչ ի նոր բուսած տունկին արմատներով հողը կոտրէ և կակլոցընէ :

Այն տունկերն որ արմատ ունին ու անոլ կը զօրանան և արմատներին խորունկը կիշնան, ինչպէս է բամբակին տունկը. անսանկներուն համար խորին, կակուլ և փափուկ ածու պէտք է պատրաստել որ արմատներնին դիւրութեամբ հողն իշնան :

Երկրորդ գործողութեան մէջ գարձեալ արօրով հողը խորունկ և կից կից հերկելու է և այս անզամ կարգերուն մէջ տեղերն աղ իմիս-

սին : Հիմա կարզը բաներուն կուզայ, որոնք ցողուններուն ոսքը գտնուած շաղախներն ես կը քաշեն՝ որպէս զի մաքուր և առոյգ ըլլան, եթէ այս գործողութիւնն աղէկ կասարուելու ըլլայ՝ բոյսը բա մը կաձի և կը զօրանայ և տասն և հինգ բան օրի չափ պէտք ըլլար խառնել մինչև որ գարձեալ կարգն արօններուն գայ. այս անզամ բանի մը արօր բամբակի մօտէն անցընելու է որ արմատին բոլորտիքը կակուլ հող թաւալեն ու առջի գործողութիւնն ետքը նորէն բուսած ծիլեր կան նէ, զգուշութեամբ ծածկեն, բայց այս անզամի հերկուածքն առաջինն սակաւ կից ու առաւել երեսանց պէտք է ըլլալ :

Սոյն մշակուեթեանս մէջ բաներուն գործքը խիստ շատ են, զրեթէ միշտ վրային պէտք է անցնին և արօններուն չլրցածն ընեն, այսինքն միջանկեալ տունկերը բաղեն, ու քաղածներն ես քաշեն ու մաքրեն, արմատներուն բոլորտիքի հողը բրբրին և պէտք եղած ժամանակն արմատներուն վրայ հող յաւելցընեն :

Դժուար է բացատրել թէ այս կերպ մշակութեանց մէջ, գործողութիւնները բանի անզամ և ինչ կերպ պէտք է ըլլալ. ինչու որ եղանակներուն փոփոխութեանցը և հողերուն տարբերութեանցը հարկաւ կը նային. բայց ընդհանուր կանոններն ատենք են. Հողը լոյծ և բարձրուած պահել, առաջին հերկուածքները խորունկ և կից կից ըլլալ, բանի որ տունկը կաձի և պտուղը կարի տեսնուիլ այն ժամանակը հերկուածքը սակաւ կից և երեսանց պէտք է ըլլալ՝ հողը կակուլ և մաքուր պահելով. վերջապէս գործողութիւնները պէտք է շարունակել և շդադարել մինչև որ ոստերը ամբին և բամբակն սկսի բացուիլ : Արմատներուն տարբեր հողերը շատ բանակութեամբ մի դիվեր այլ կարեւորին նայելով յաւելցնիր :

Երմին ընտիր ըլլալուն միտ դնել հարկ է, բանի մեծ օգուտներ կը բաղվին թէ որ մերձակայ և տարբեր հողով եղած կամ առաւել ևս հեռու և տարբեր կիմայով եղած տեղուանքէն սերմը փոխանակերու ըլլանք. եթէ ոչ արտերնուս մէջ գտնուած բաւագոյն և զօրաւոր խողակներէն ամէն տարի հաւաքելով կրնանք բաւացընել :

Բամբակ բաղու խրաբանչիր մշակն օրը 30 կամ 40 լիպրա Անգ. այսինքն 10 $\frac{1}{2}$ կամ 14 օխայ Օսմ. պէտք է որ բարէ. ինչու որ

անձրեի վտանգէն ժամ մը առաջ ազատելովը մեծ կարևորութեան տակ կը ձգէ , ոչ միայն զործին յաջողութեանը համար , այլ և նիւթին կատարելութեանը և որակութեանը համար : Թէ որ բաղեն ես մնալու ըլլայ ու փոթորիկներն և սաստիկ անձրեները վրայ հասնին , այն ժամանակը բամբակը տերեներովն և խոտերովը պիտի հաւաքիս , որ ետքէն մարքելու համար յաւելուածոյ աշխատութեան կարու պիտի ըլլաս ու մշակութեան մէջ պակասաւոր :

Առջի բաղած բամբակդ երբ կը նայիս որ մէջը գտնուած սերմը կանաչէ , հարկաւ պէտք է արևով չորցընել . բայց երկրորդ անգամ բաղածներու մէջի սերն առաւել հասուն և չոր ըլլալուն , արևով չորցընելը խիստ քիչ պէտք է , և այս բանս ալ բազում հանգամանքներու կը նայի . սակայն տանը մէջ դիզելին առաջ տախտակամածի վրայ ցողէն կամ անձրեւն առացած թացութիւնը չորցընելու է :

Ամէն բամբակ ճիճ մեքենայէն չանցուցած յասուկ տեղ մը դիզելու է . և թէ որ բաւական տեղ չտանուելու ըլլայ , անշուշու օգուտ չըլլար : Նայէ որ բամբակը դէզին մէջ չտաքնայ , վասն զի թէ զոյնը և թէ նիւթը շատ կը վեասափի : Աս բանս արգիլելու համար կրնաս դիւրութեամբ և զգուշութեամբ բամբակն երբեմն տակնու վրայ ընել և աղէկ մը հովանարել տալ :

Բամբակն երբոր ճիճ մեքենայէն անցընելու ըլլաս՝ այնքան չոր պիտի ըլլայ , որ երբ սերն ակռայովի ճնշես , պէտք է որ ճայթի . շատ անգամ թաց թաց մեքենայէն կանցընեն , սակայն շատ անգամին ալ զոյնը կապուտ կը ցըցընէ : Ճիճ մեքենան այնպէս ըլլալու է որ չըլլայ թէ բամբակը կորէ և կամ փիւրիզլի հանէ , հասա թելերն ուղիղ և կակուղ պէտք է որ տայ , և երբոր օրինակն առնելու ըլլաս , աղէկ սանտրուածքի տեսք պիտի ունենայ : Աս ընելու համար հիմակուան հարտար արուեստազործները մեքենային մէջ զբանած վրձիններուն թիւը շատցուցած են :

Պայեաները պէտք է բառակրոսի ըլլան և ամէն մէկ պայեայ զրեթէ 400 և կամ 425 լիպրա Անգ . այսինքն 143 և կամ 152 օխայ Օսմ . ծանրութեամբ ըլլան . այն բանակութեամբ բամբակն երկու լայնք տոպրակցու կառափ մէջ դրուած ճնշելու է մինչև որ կարի

տեղուանքք գոցուին և քիչ մ'ալ տարածին , և յևոյ վեց կտոր հաստատ չուանով կապելու և բերանները բա մը կարելու է . անամնկ որ երբ լըմնալու ըլլայ և մամուլին տակէն հանելու ըլլաս՝ բնաւ ամենախին բամբակը չտեսնուի : Պայեաներուն բառակրոսի ըլլան ուզելնուս պատճառն այն է որ գեղեցիկ կերևան , ձեռքի և բեռնաորելու յարմար կուգան ու առանց տոպրակները պատուելու հեռու տեղուանի վաճառանցներն աղէկ վիճակի մէջ խրկելու ապառով կրլրան . և զուցէ նկատելու արժանի է թէ որ ճապահ պինդ ճնշուած և բառակրոսի ձևով ըլլան՝ այնչափ ալ նաւու վարձքը (նալունը) աման կրլլայ :

Հիմա արդիւնաւոր կերպի բամբակ առնելու համար , մանրամասըն տեղեկութեամբ և ծանօթութեամբ անոր մշակութեանը և վարելու եղանակին վրային անցայ . սակայն ընդդիմութիւն չեմ ըներ թէ նախընթաց տեղեկութիւններս անշուշու փոքր ինչ չափաւորութեան ենթակայ չըլլալով ամէն տեղ ի զործ կրնայ դրուիլ , թէ արևելեան կամ արևմտեան Հնդկաստանի մէջ և թէ արիշ արևադարձի գաւառներուն մէջ ուր տեղ բամբակի մշակութեան յարմար եկող հողեր կը գտնուին :

Մ Ա Ա Կ Ա Ռ Ա Գ Ի Ւ .

Ալիմային տաքութիւնը : — Լայնութիւն ու երկանութիւն աշխարհագրական : — Անձրեւու եւ չոր եղանակներուն բամբակի վրայ ունեցած աղդեցութիւննին :

Կ Հ Ա Մ Ա Յ Ի Ն Ս Ա Բ Ո Ւ Ր Խ Ա Ն Ե Լ .

Ամառուան ամիսներուն մէջ , այսինքն ապրիլին մինչ ի հոկտեմբեր չերմութիւնն ասուերի մէջ 70 աստիճանէն մինչ ի 93 աստիճանն . տարւոյն մնացորդն ընդհանրապէս տաք է մինչ ի նոյեմբեր կամ դեկտեմբեր : Բայց երբոր չերմաշափ մինչ ի 50 աստիճանի կիցնայ եղեամներ կընէ . այս եղեամներն ընդհանրապէս տաք օրերուն կը հետևին մինչ ի նոյեմբերի կամ դեկտեմբերի վերջը :

Հիւսիսային հողմունքը տառիկ պաղեն ու մշակները բուրդէ վերարկու կը խնդրեն որ կարող ըլլան բամբակը քաղելու համար դիմանալ: Գեկուեմբերի կամ յունուարի մէջ ցրտային եղանակներուն շրջանը կը նէ և կը շարունակէ մէկ շաբաթէն մինչ ի չորս շաբաթ սակաւ ինչ ձիւնախառն անձրևով և կամ ձիւնով. ձիւնը շատ անզամ զալէն ետքն անմիջապէս կը հալի: Զերմաշափը մէկ քանի օրուան համար զրոյէն վեր մինչ ի 20 աստիճանի հետզիւտէ կիջնա:

Եղանակն այս գուշակի մէջ առաել ցուրտ է քան թէ մի և նոյն աշխարհագրական լայնութիւնն ունեցող կղզիներուն մէջ, վասն զի ծով չիայ որ կոտրէ կամ նուաճէ ազդու ցուրտ քամբներն, որ հիւսիսային հողմունք տառուցեալ գուտոններէն հետերնին կը բերեն:

1857 փետրտարի մէջ չերմաշափը զրեթէ 70 աստիճանին վրայ էր, կանաչներն և դեղձենիները ծաղկած էին. Թէև ծերունիներուն տեսած աստիկ ձմեռներէն մէկն եղած էր, բաց իտոցի տարւոյն ձմեռէն:

Գարնան մէջ եղեամբ կապատուի և երբեմն մինչ ի ապրիլի 10 կը տեէ. բայց այս եղեամբ գարնան եղանակին մէջ այնքան տեելու ըլլայ՝ բամբակի տունկին մեծազոյն մասը կորելու կը պարտաւրուի:

Միախիմի գաւառին մէջ մարտի 20էն մինչ ի ապրիլի 10 կը սերմանեն. բայց գարունը խիստ ուշ գալու ըլլայ՝ տուրականէն ետքը կը սերմանեն:

Ապրիլի մէջ շատ անզամ չորտութիւն կը պատճառի և շատ սերմանողներ իրենց սերմը մարտի վերջին շաբաթը և կամ ապրիլի առջի շաբաթը կը սերմանեն, որ տունկերնին ապահով ըլլայ: Բամբակը հինգ տասն օրուան մէջ կը բուսնի՛ հողին թացութենէն կախումն ունենալով:

Շատ անզամ սպրիլի 10ին և կամ 12ին ըստըկուած տունկը կաճի և արդիւնաւոր կրլայ, սակայն վտանգաւոր է, կրնայ ըլլալ որ չորտութիւն մը պատճառի. իսկ նորէն տնկուած սերմը չծլիր:

Հոկտեմբերի առջի օրերը չոր ցուրտ մը կրնայ ըլլալ որնոր դեռ շնուած խոզակ ունեցող տունկերուն մեծ մասը կաւրէ:

Թէոր բամբակի համար աղէկ եղանակ ընելու ըլլայ և տեէ մին-

չե տառոյցները չեկած, կարելի է որ առաւել ևս արդիւնաւոր ըլլայ. բայց այս ըստա ապրիլի տասնին ըստըկուած բամբակին համար չէ:

Լայնուրին և երկայնուրին աշխարհագրական.

Միացեալ նահանգաց բամբակի մշակութեան գաւառները զրեթէ 23 աստիճան լայնութենէն մինչ ի 53 աստիճաննեն և երկայնութիւնը դէպ ի Վաշինկոմնի արևմուտք 0 էն մինչ ի 20 աստիճան:

Վաշինկոմնի արևմուտքին կողմը չեմ զիտեր. բայց Միացեալ նահանգաց հիւսիսի կողմը, եղանակները խիստ կարծ ըլլարուն, առնուած արդիւնքը չնատուցաներ:

Սյա բամբակի մշակութեան գաւառին լաւագյուն մասը կերելի որ Մէքսիրայի ծոցէն դէպ ի հիւսիս երթալով զրեթէ մէկ ու կէս աստիճան երկայնութիւնն է, կամ 51 աստիճան լայնութենէն մինչ ի 54 աստիճան:

Միայլանտի բամբակը հոս տեղ ծովեզը չըլլալուն՝ յարմար չզար և բամբակը վաստ կըլլայ: Այն բամբակն աղացին հող և ծովուն աղի գոլրշիբովը բաղկացեալ մթնոլորտ մը կը պահանջէ որպէս զի որակութիւնը լաւ ըլլայ և նատուցանէ:

Անձեւուն եղանակ.

Թաց տարիներն ընդհանրապէս վաստ հունձի տարիներ են: Սաստիկ անձրեներն և հետևաբար շատ կանաչները բամբակին մթնուակար են:

Թաց տարիներուն մէջ զէշ իրամ բացուած արտերը քիչ արդիւնք կրտան:

Պարարտ հողերուն մէջ տունկը շատ կանաչ կունենայ և մշակներն անդադար բաղերմիւնին մեծազոյն մասը կարուի. վասն զի տունկն որքան որ կանաչ շատ ունենայ այնքան ալ կը ներկեն և կանաչները կը բաղեն մինչև որ ցոր եղանակը զայ, ու այնուհետեւ տունկին շրջա-

պատր դարձեալ աղէկմը հողով կը լեցրնեն. բայց մինչև ան առենն ալ տունկը նեղութիւն կը կրէ:

Ամառուան ուշ անձրեներն այսինքն յունիսի, յուլիսի, օգոստոսի մէջ, փոքրազոյն թուխ թրթուր մը յառաջ կը բերէ որ՝ նոր տնկուած բամբակին մեծազոյն մասը կապականէ:

Չոր եղանակ.

Բամբակ մշակողն ըստ բաւականին անձրեսի պէտք ունի որ կարողանայ արօրով հողը կալղցրնել, եւ դարձեալ անձրես կը կամի որ սերմը ծիր և դուրս գայ, և յետոյ երկու շաբաթն անզամ մը անձրեսի յորդութիւն կը պահանջէ, մինչև որ տունկին տերեներն իրեն արմատին շուր տան :

Թէոր հողը պարարտ և գորաւոր է՝ եւել անձրես վամենար, բանի որ արօր կրնայ բանեցընել և հողը թաւալել դէպ ի այն տունկերուն որոնց շատիդն արօրին ճամբուն վրայ է : Բայց թեթև կամ աւազուտ հողն երկու շաբաթն անզամ մը անձրեաց առասութիւն կը պահանջէ, որպէս զի տունկը շատ բլայ և իւր կրճակները բռնելու և հասցընելու կարող բլայ :

Արդինաւոր հնաց տարին չոր տարին է : Բամբակն ոչ եւել թաց և ոչ եւել ալ չոր կը սիրէ, թէ և ինքը չոր եղանակի տունկ է :

Անձրեներէն առաջ տունկերուն տերեները կը ամբին և եկած անձրեն ու երբեմն հիւսիսային կիմայներուն մէջ իջած զիշերուան առաս ցողը դուրս կը թափեն. բայց շատ տունկեր ալ որ տերենին բաց պահած են, նոյն տերեներուն վրայէն անձրես կամ ցողը կը սահի կերթայ մինչև վերի արմատներուն մէջ, որոնք արդէներեւանց ցամքած են:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ.

Բամբակին համար իւրաքանչիւր մշակին սովորաբար մշակած երկրին տարածութեան որքանութիւնը : — Իւրաքանչիւր աշրին սովորաբար արտադրած բամբակը : — Բարձր տեղերուն վրայ : — Ցած տեղերուն մէջ : — Մշակաց բիւր :

Բարձր տեղերուն վրայ.

Միսիսիփիի բարձր տեղերուն վրայ ամէն մէկ հողագործին սովորաբար մշակած երկրին տարածութիւնն է, բամբակին համար տասնէն մինչև տասներկու աֆրը (այսինքն 44½ Ֆ 53 տկօնիւմ). և հինգէն մինչև ութը (22½ Ֆ 35 տկօն.) եզիստացըրենի համար : Ամէն մէկ աշրին արտադրած բամբակն է 500Էն մինչ ի 1000 լիպրա Անգլ. (այսինքն 478 ¼ օխայէն 357 օխայ), այս ալ եղանակին, հողին որպութեանը, մշակողին ճարտարութեանն ու վարժութեանը կը նայի :

4200Էն 1400 լիպրա Անգլ. (428 ¼ Էն 500 օխայ) սերմով խառն բամբակը՝ մէկ պալեա մաքուր բամբակ կուտայ. (մէկ պալեան սովորաբար 400 լիպրա Անգլ. այսինքն 442 ¼ օխայ է), այս ալ հարկաւ սերմին մեծութենէն, թէին երկայնութենէն, սերմին կըշուած ժամանակը թաց կամ չոր ըլլակէն կը զանազանուի : Բարձր հողերուն երկրագործները մշակ զլուկ հինգ պալեայէն եօթը պալեա բան կընեն. բայց մէկմէկու վրայ հինգէն աւելի չէ : Խատ տկար սոճիի հողերէն այս թիւը չելլար :

Բամբակի սպիտակ երկրագործներն, իրենց ժառանգութիւնն ըլլալով, 100 կամ 200 աֆրը (այսինքն 444 կամ 882 տկօն.) հող ունին և իրենց համար եզիստացըրեան և եզիստոփ վարսալ կը մշակեն՝ ու բոլոր ձմեռը հարաւային կողմը կապրին. յունիսի մէջ անուշ և իրլանտայի գետնախնձոր կը հնձեն : Իրենց սեփինական ձիեր, չորիներ, արջառ, խոզեր և այլն ունին. և իւրաքանչիւր ընտանիք երկուքէն մինչ ի հինգ պալեա բամբակ ունի՝ որով իրեն պարէնին մնացորդը կը զնէ : Բազում զաւակ ունեցող ընտանիք առաւել բամբակ կը մշակեն. բայց կըլլայ որ սպիտակ երկրագործներն ալ կարող

են բամբակ վարել . և հիմայ Ամերիբայի բոլոր բամբակ մշակուած գաւառներուն մէջ աստնցմէ ալ կը զործածեն: Այսն վերոյզըրեալ սպիտակ երկրագործները կը գոչեն . « Իյնայ գերեստացութիւնը » և դարձեալ « Իյնայ գերութիւնը և բամբակի բարձր զինը » :

Յած տեղերուն մէջ .

Իւրաքանչիւր մշակին տարեկան մշակած երկրին տարածութիւնն է՝ տասն աֆրը (44 տկօն.) բամբակի համար . Յէն 5 աֆրը (այսինքն 135 տկօն.) եզիւպուացորենի , վարակի , անուշ գետնախնձորի համար և այլն : Գրեթէ այսրանը իւրաքանչիւր հողագործ կը լինայ մշակել , և թէոր եղանակը բարեյաջող ըլլայ իրեն և անսանոցը համար , բաւական պարէն կը լինայ յաւելցընել :

Հոստեղ սերմով խառն բամբակին հունձը 800էն 1600 լիպրա (այսինքն 285 1/2 էն 571 օխայ) կը լիլայ , ու առաւել սերմով խառն բամբակ պէտք է մէկ պալեա հանելու համար , վասն զի սերմը խոշորկել է :

Իւրաքանչիւր մշակ 6էն 12 պալեայի նիւթ կը հնձէ :
Երկրագործ հոստել մարդ զլուս 10 պալեացու բան կը սերմանէ :

Աղէկ մշակուած տունկերը , յաջողակ տարիներու մէջ մշակ զլուս 10 պալեայի բան կրուսն :

Կան երկրագործներ որ մարդ զլուս 14, 15 և անկէ ալ վեր պալեա բան կ'առնեն . վասն զի ուր տեղ որ շատ բամբակ կը լիլայ՝ այնքան ալ մշակը շատ կը բաղէ . որովհետեւ պէտք չէ որ արտին մէջ շատ հեռուն երթայ բաղերու համար , ու անպիտան խոզակներն ալ չքաղած կը ձգէ : Եւ թէոր առջի անզամին բամբակը խոզակին մէջէն աղէկ մը դուրս ելած չէ՝ մարուր բաղերու համար ժամանակ չկորպնցըներ , այլ խոզակն ամբողչ կը կորզէ :

Ամէն մէկ մշակ սովորաբար 100էն 300 լիպրա (այսինքն 55 1/2 էն 106 1/2 օխայ) բամբակ կը հանէ : Պատիկուց վարժուած տղաքները , զրեթէ տասը կամ տասներու տարեկան , Մերսիբայի սերմով

խառն բամբակէն կրնան 400 լիպրա (35 1/2 օխայ) բաղէլ . տասնընգինգ տարեկանն 200 լիպրա (71 օխայ) . միւնոյն դասէն արու և էզ չսփահասները , թէոր ողը լաւ ըլլայ և բամբակն աղէկ , 500 լիպրա (106 1/2 օխայ) և կամ աւելի կրնան բաղէլ :

Կան անանկ աշխատաւոր , բայց սակաւ են , որ այս բանիս համար արդէն կրթուած ըլլալով ալ , աղէկ և արագ հաւաքող չըլլան . մանաւանդ անիկայ որ ձեռքը հստան և կարծր է , մատուքները փատի պէս և կարմ . յիրաւի ասանկ մշակ մը ուրիշ զործի մէջ աւելի օգուտ կը նէ՝ բան թէ այս զործին մէջ : Անոնք որ երկար ձեռքեր ունին , կակուղ մատուքներով ու աշխոյժ են , անսանկներն աղէկ բամբակ բաղող կը լիլան :

Սև կամ կանաչ սերմով խառն բամբակները վերը զրուած կշունի կէսը չեն տար :

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ.

Հողերուն տեսակը : — Յած տեղերու հողեր : — Անոնց պատրաստութիւնը : — Սծուներուն դրութիւնը : — Հերկուածքին խորութիւնը : — Սրօք : — Զիեր :

Հողերուն տեսակը .

Այս գաւառիս մէջ ամէն տեսակ հողերը բամբակ կը բուցընեն : Սոճիի բարակ աւազուտ հողը թէոր հետզհետէ ամէն տարի բամբակի համար վարելու ըլլաս՝ շուտով իւր ուժէն կիյնայ :

Ասանկ հողերուն վրայ չոր ամառներու մէջ մշակողն իր աշխատանցը համար թիչ վաստակ կը նէ . բայց բարակ հողը , կաղնիի և կաղամախի հողերը լաւագոյն են , և թէոր լեռան կողմի խրամը վարպետութեամբ բանալու ըլլաս՝ կամ ան կողմը հարթելու կամ պարփակելու ըլլաս՝ շատ աղէկ բամբակ կը բուցընէ :

Լեռնային հողերուն լաւագոյն տեսակը՝ խոշոր , ճերմակ և կարմիր կաղնիի , կաղամախի , սասագրասի , տակը ձողեր բուսած ծառերով

լեցուն հողերը և պարարտ սև կաւոտ հողերն են : Բայց առջի ցանած տարիներդ կանաչը շատ կըլլայ, թէպէտ ամէն տեսակ հողերն որ առաջուց մշակուած չեն՝ անանկ կըլլան :

Չատ բերրի և նոր հողերու վրայ բամբակի տունկը բուսնի և կանաչնալու ըլլայ, պէտք է որ յուլիսի կամ չոր եղանակի մէջ վրայէն կտրուի կամ թէ բնաւ չկտրուի. վասն զի կըրնայ ըլլալ որ վեր բուսնելու տեղ արմատներէն ճիւղեր արձակէ, որ աւելի գէշ կըլլայ . որովհետև բամբակն անանկ տունկերուն վրայ յառաջ չզար :

Յած տեղերու հողեր.

Գետերուն և լիճերուն առաջը՝ գտնուող տեղերն առաւել ևս բերրի, աւազուտ, կաւային հողեր կունենան, որոնք զանազան տեսակ ծառեր կը բուսցըննեն, որոնցմէ աւելի բարձր բամբակափայտ ծառը, նեղ տերեւներով կաղնին, բաղցրախէժ ծառը, սասաֆրասը և եղեզն է : Ասոնք են որ ցած տեղերու մէջ կը բուսնին ու բամբակի համար աւելի յարմար եկող հողերն են : Ասկէ զատ ասանկ տեղերն ընդհանրապէս աստիճան աստիճան ցած ճահիճներու կամ ջուրի անցքերու մէջ կիջնան, ուստի աստնց դրութեանը համեմատ բացուած խրամները կըրնան հաղորդակցութիւն ունենալ : Թէ որ Միսիսիփի բամբակի գաւառին ցած տեղերն ասանկ չըլլար՝ այս արմէք ունեցող տունկին արդիւնքը քիչ կըլլար :

Այս տեղերուն ետևօքն ուրիշ տեսակ հող կայ, որ ճակատի եղածէն աւելի տափարակ է. անոնց խրամն եւելօք ըլլալու է, անանկ որ անձրևի ջուրին առաւելլ հողը շատ չծծած՝ որչափ շուտով կարելի է նէ՛ առնէտանի : Բամբակին արմատը թաց հողին մէջ չներգործեր : Այս երկիրները տեսայ, որ տարիէ տարի մի և նոյն ածուխն վրայ դարձեալ ածուն կը նորոգեն, որպէս զի հողը չոր մնայ և բամբակին տունկը չոր հողի վրայ պահուի :

Թաց հողի վրայ բամբակին տունկը պլտիկ կը մնայ, հիւանդու կերևի կամ տաք արելը կը խաշէ և խակ բամբակ կը բերէ, այն ալ

քիչ, որ և մշակելու համար կրկին աշխատութիւն պէտք է, վասն զի սովորաբար խոտը շրտով կը բուսնի . անիկայ խափանելը շատ դժուար է :

Ծառերուն տեսակն այս տեղիս վրայ կը զանազանի . կաղնիներն առաւել կարմիր և ճերմակ են . խմենիներն աւելի շատ են բայց փոքր . հայփերի, հացի, վայրի սալորենի և նոնի, և քանի մը տեղ եղեզն ու զանազան մեծութեամբ և տեսակաւ արմատենի կը գտնուին :

Հողը կարծր կաւի տեսակ է, բայց երբոր խորոնկէն հերկելու ըլլաս ու բաւական ատեն արեւուն դէմ մնալու ըլլայ, առջի առաս անձրևին կը փշուի ու ետք աղեկ կը մշակուի, և չոր տարիներու մէջ վերը գրած տեղերէս առաջ հունձն ընել կուտայ ու բամբակին խոզակներն աւելի աղեկ կը բռնէ . վասն զի տաքութիւնը կարող չէ խոնաւութիւնը հողէն արտաշնչելու, ինչպէս որ թեթեւ կաւային հողերէն կարտաշնչէ . վերջապէս կայ ուրիշ յետին տեսակ կամ թեթեւազոյն կաւոտ հող մը, որ մի և նոյն ծառերն ու արմատենիի ծառը շատ կը բուսցընէ, բայց ճախնային տեղերու մէջ կըզոնուի : Ասիկայ Լուիզիանայի մէջ բամբակի համար գերազանց հող է :

Ճախնային հողերը խրամ բանալով չորցընել պէտք է . ապա թէ նշ տունկը հիւանդու կըլլայ : Ամէն ճախնային տեղ՝ ուր որ ջուրը մնայուն է, տաք կլիմայներու մէջ հիւանդութիւն կըբերէ :

Միսիսիփիի գետոյն առաջը գտնուող տեղին, ուր որ բամբակի համար կալուած մը կայ, անոր յատակագիծը, և Լուիզիանայի ներսի ճահիճներուն մէջ զտնուած բրինձի և ճախնային հողերն ինչպէս խրամ բացուած են՝ անոնց կերպը տուած եմ (Տէս տախտակ Ա) :

Կալուածին տարածութիւնն է մէկ բառակուսի մղոն և յատակագծին չափն է մէկ աշրի համար մէկ անզղիական մատին քառորդը : Խրամները քանի որ դէպ ի տափարակ կարծրագոյն հողով տեղերուն մէջ մտնալու ըլլան, այնքան պէտք է որ նեղ ըլլան : Այս կալուածը կը պարունակէ զրեթէ 650 աշրը կամ 2866 $\frac{1}{2}$ տկօնիւմ, և յիտուն արու և էզ աշխատաւոր հանդերձ ընտանեօք :

Երբեմն երկրագործն իր տեղերուն խրամները բանալու համար իրանտայի աշխատաւոր կը գործածէ, մանաւանդ եթէ բամբակին

արժեքը բարձրագոյն ըլլայ, վասնզի այնպիսի ատեն կրնայ սպիտակ աշխատաւորներով խրամ բանալ, հարթել և Միախափի գետին աճմանը դէմ թումբ շինել, ասանկով գերիները բամբակի և շաքարի մշակութեան գործերէն ետ չառներ և անոնց առողջութիւնն ալ կը խնայէ, որովհետև խրամի գործողութիւնը հիւանդութեան պատճառ համարուած է :

Դարձեալ մի և նոյն չափով ուրիշ մէկ ճախնային տեղի մը յատակագիծ տուած եմ խրամ բանալու կամ ուրիշ կերպ ըսենք, ճախնային տեղուանքէն ջուրը դուրս հանելու եղանակովը. (Տես տախտակի Բ.) աս ալ զրեթէ մէկ բառակուսի մղոն պիտի ըլլայ կամ 650 աֆր, հանդերձ յիսուն արու և էզ աշխատաւոր ընտանեօք : Այս տեղէն իւրաքանչիւր աշխատաւորին 10 աֆր (44 skoն. Օսմ.) բամբակի համար և 3 աֆր (13 skoն.) ցորենի համար, կամ ընդամէնը 43 աֆր (57 skoն.) կը տրուի որ ցած տեղերու համար սովորական թիւն է :

Բամբակի սերմանելու համար հողին ըլլուելի պատրաստութիւններ.

Թէ որ հողը ծառերով լեցուն է, առաջին տարին ծառերը կրնաս կտրել և ապա հերկել : Նախ և առաջ կացինով ծառերուն արմատներէն ելած ոստերը կտրէ. յետոյ արմատներուն վրայ կամ քովերը ծլած ընձիւղները և փոքր ծառերը կտրէ ու անանկ ձգէ որ աղէկ մը չորնայ, և բուն ծառին վրայ ծլելու կոկոն կայ նէ՝ թող տուր որ աղէկ մը ծլի, ապա կտրածներդ այրէ՛, որոնց սաստիկ տաքութեամբը կոկոնները կը չորնան և բուն խոկ ծառը կայրի. ասանկով բոլորը կը խորտակի և առաջին տարին շուքը կը խաբանուի. և թէ որ արմատէն ելած ոստ չկայ կամ բառական չէ որով ծառը կարող ըլլաս խորտակելու՝ այն ժամանակը հողին երեսէն յարմար բարձրութեամբ 3 կամ 4 մատ լայնութեամբ զօտիի պէս ծառին բոլորտիքովը կեղևը կտրէ՛, ասանկ ընելովդ կեղևին մէջ տեղէն ելած յարաբերութիւնները կը դադրեցընես և մէկ տարիէն մինչև երեք տարի

փայտը լաւ մը կը չորնայ և ծառին բոլոր անդամները կը փտին կամ բոթորիկները կը խորտակեն, այն ժամանակը կը կտրուեն կը դիզեն և բոլորը կայրեն :

Ան հողերուն համար, որոց մէջ ծառոց արմատ շատ կայ, աւելի աղէկ արօրը՝ Թիակածն ընդուած ընտղ արօրնէ, հաստատուն կերպիւ շինած, ինչպէս է (Չեւ 1, տախտակ Պ): Թիակին առաջը դանակ մը կայ սուր և ծարը կլոր, այնպէս հաշիւ եղած է որ փոքր արմատները, վրայէն անցած ժամանակը, կտրէ և մեծ արմատներուն վրայէն ընդուածնու, և սասնկով իւր գործողութիւնը շարունակէ ամէն անցամ արօրը ետ չքաշելով, որ առանց դանակի կը պարտաւորիս ետ քաշել : Գանակը Թիակին ծայրէն զրեթէ կէս մատ վար պէտք է որ ըլլայ՝ որպէս զի արմատներն առանց կտրուելու Թիակին վրայէն չսահին :

Նոր հողերու վրայ բամբակի համար շինելու ածուներդ պէտք են որ բառական լայնը ունենան, որպէս զի կարգերուն մէջ զտնուած տունկերը ափոին առանց մէկզմէկու հետ խառնուելու, և արևը կարող ըլլայ անոնց վրայ՝ ազդուութիւնը ընել. ապա թէ հչ տակի խոզակները բացուած ժամանակնին՝ թէ որ օդը խոնաւ ըլլայ, բամբակը կը խաշի և կը փտի :

Սուաշին տարունէ՝ բամբակ ցանուած հողերը թէոր խոշոր կոթուններով և խեշերանքներով լեցուն ըլլան, պէտք է որ նոյն կոթունները կերպ մը կացինով կտրուի հողին երեսէն և արօրի ճամբուն վրայէն : Այս գործողութիւնը կատարելը դժուար է առանց կոթուն քաղող գործիքով, ինչպէս է (Չեւ 4, տախտակ Պ) : Այս գործիքը պարզ և թեթև ամուր փայտէ շինուած կոթ մըն է, երկաթէ ճանկ մը ունի ակրայներով, ճանկին երկայնութիւնը զրեթէ վեց Անգ. մատ է, $\frac{1}{2}$ մատ հաստութեամբ և 1 մատ լսյուութեամբ երկաթէ շինուած ու կոթին վրայ պտուտակով հաստատուած է :

Երկրագործն այս գործիքը կոթունին տակը կը մղէ և կոթունը ճանկին մէջ առնելով դէպ իվեր կը քաշէ. ասով հարկաւ կոթունը կը քաղուի : Ճանկին լայն կողմը խոշոր կոթունը դիւրաւ կառնէ և նեղ կողմը հարկաւ փոքրագոյն կոթունը կառնէ :

Կոթուններն այսպէս քաղելէն յետոյ երեքժանի գործիքով զորելու և կուտակ շինելով այրելու է. բայց այրելու ժամանակ չկորսընդունելու համար կուտակները մեծկակ ընելու է : Թէ որ կոթունները փոքր են, այսինքն, 5 ոտք՝ (2 կանգուն) բարձրութենէն աւելի չեն՝ կը ըստել կամ զաւազաններով վար զարնել. զաւազանը կարճ բայց ծանր ըլլալու է : Աւստի մէկ ձեռքովդ ճօնելով զարկ. զարկածներդ անանկ թող աղբի տեղ և վրայէն հերկէ : Ցորենի կոթունները թէ որ խոշոր են, 3 կամ 4 կտոր ըրէ, և անոնք ալ այնպէս աղբի տեղ անանկ թող և վրայէն հերկէ :

Քանի մը եղանակ կայ բամբակի հողերը պարարտացընելու :

Խիստ տկար հողերուն մէջ բամովդ չորցած ընձիւղները և խեշերանքներդ քաղէ և արտիդ մէջ տեղն ամփոփէ և վրայէն հերկէ. կամ սայլով բ'էր աղբն ու արտիդ մէջ ցրուէ և վրայէն հերկէ. բայց աւելի աղէկ ու ընդհանուր կերպն ան է, ուր որ եզիստացորեանը բամբակի հետ փոխանակաւ կը մշակուի. այսինքն, ամէն տարի բամբակի հողդ ցորեն ցանելու համար կը ձգես, միայն ցորենի համար հողդ աղբով կը պարարտացընես և հետևեալ տարին բամբակի կը ցանես նոյն հողին վրայ, առանց աղբով պարարտացընելու, մինչեւ որ դարձեալ ցորեն ցանելու ժամանակը զայ :

Բարձր տեղերու վրայ բամբակին ածունելը շինելու և հողին տեսակին վերաբերելով անոնց տրվելու դայնիք.

Սառնց տրուելու լայնքը բամբակին մեծութեանը, որակութեանն ու հողին զօրեղութեանը նայելով պէտք է որ ըլլայ. այսինքն խիստ տկար հողի վրայ, 3 ոտք (1 կանգուն 5 մատ), բերրի և զօրաւոր հողի վրայ 5 ոտք (2 կանգուն) տալով. Երբոր բարձրաւանդակ տեղի վրայ մշակողը կը տեսնայ որ իւր հողը թեթև, բերրի հող է, ու կը տեսնայ որ հեղեղներէն կրնայ քշուիլ ու սրբուիլ, ան ատենը պէտք է որ լեռան կողմը խրամ բանայ, որպէս զի լեռնէն հողով մէկտեղ իշած

ջուրերն անոնց մէջ վագէ, որ իւր պատրաստած արտն ուղիսեր բանալով չաւրուի :

Լեռան կողմը բացուելու խրամներուն դրութիւնը մշակողը պէտք է որ ընտրէ, և խոռոչներուն կամ փոսերուն մէջ ուր որ ջուրը պիտի թափի՝ ծառ, թուփ կամ մացառներ տնկելու է, և լեռան կողմերը լան ու խորունկ ուղիսեր չբացուելու համար՝ թող տալու է որ խոռութանի :

Խրամներն այնպէս բանալու է որ ջուրը գիւրութեամբ վագէ, բայց խիստ արագ վագելու չափ ալ ընելու չէ, որ երկու կողմէն ջուրերը խոռոչ չբանան և խրամները չաւրեն. լեռան կողմն եղող բամբակի ածուները պէտք է որ լիովին հարթացած ըլլան. այս բանիս համար զանազան տեսակ հարթացափ գործիք կան, (Տես տախտակ Պ, ձեւ 7. 8. 9) : Զեւ 9 հարթացափ գործիքն աւելի շատ գործածելին է. երեք ոտք ունի և մէկ ճօնանակ մը, որուն ծարէն բաւական ծանրութիւն մը կախուած է, որ երբոր հաւասարակշռութիւնը գտնալու ըլլայ՝ տեղւոյն հարթութիւնը կը ցուցընէ. կայ ուրիշ տեսակ մը, ոգւոյ հարթացափ կոչուած, որ առանց տեղէն խախտելու՝ կրնաս ընդպարձակ տեղ հարթել :

Լեռան կողմերը բոլորակածե հերկելու համար յատակագիծ մը կուտամ (Տես ձեւ 1, տախտակ Պ), որ կարճ կարճ կտրուածքներով հերկուածք են : Սյս կերպ հերկուածքը լեռան ցած կողմին մասը կը հարթէ :

Հողը հարթելու համար առաջին անգամը ծանր կերևայ, բայց մէկ անգամ մըն է, և շատ տարիներ կը տեսէ. վասն զի ամէն տարի հերկուելով և ածու շինուելովը հարթութիւնը կը պահուի, միայն առուները հարթացափով կը ձգուին, մնացորդը հերկողին ուշադրութեանը կը վերաբերի. մանաւանդ որ շըշապոյտ հերկուածքի համար չորի գործածուելու ըլլայ՝ չորին գրեթէ հողը կը հարթէ :

Յած տեղերուն մէջ բամբակի ածուներուն մէկզմէկէ բացութիւնը՝ 5 ոտքէն (2 կանգուն) մինչև ութն ոտք է (3 կանգուն 4 մատ). բայց սովորաբար 5 ոտքէն մինչև 6 ոտք է (2 կանգուն 9 մատ) :

Որչափ բերրի կամ զօրաւոր և չոր հող ըլլայ, այնչափ բամբակին

տունկը խոշոր կըլլայ. ասանկ հողերուն բամբակի ածուները լիովին ուղիղ գծի վրայ և ուղղութիւննին դէպ ի խրամը կամ ջրանցքն ըլլայ, որպէս զի անձրեին առաւելն անոնց մէջ վազէ : Թէ որ հողը տափարակ և թաց է, բոլոր բամբակի առուները դէպ ի խրամը պէտք է որ վազէ. ասիկայ կրնայ ըլլալ երկու վերջին առուները կրկին անզամ արօրէ անցըներով և արօրը մինչև խրամին մօտը տանելով : Մինչև խրամը պէտք չէ հերկել, վասն զի խրամը կը լենայ ու մաքրերու համար շատ սուղի կը նստի : Այս հողերուն համար ջրանցք կամ փոքր ական չըլլար, վասն զի անձրեն երեսն հեղեղ կը հանէ. Թէ որ փոքր ջրանցք կամ ական ըլլալու ըլլայ, չուրին յորդութիւնը չափառունակեր ու արտին մէջ կը տարածուի. բայց խրամը՝ նոյն յորդութիւնը շուտով վազցընելու տեղի կուտայ :

Եթէ տեղը շատ ըլլայ, խրամ բանալը շատ սուղ կըլլայ : Արմաւենիի հողին տակը չուր չծծեր և չուրը վրան կենալով բամբակը կը թունաւորէ ու կը խաշէ :

Բամբակի ածուները ճիշդ ու յարմար կերպիւ տրամադրելու համար երեք ցից պէտք է ունենալ. իւրաքանչիւր ցիցն երկու ածուի լայնք պէտք է որ ըլլայ, ցիցերուն մէկ ծայրը սուր պիտի ըլլայ որ հողին մէջ դիւրութեամբ ցցուի, և միւս ծայրը բամբակէ ծրար մը կապուի, որ հեռուէն լաւ նկատուի (Տես ձեւ 2, տախտակ Պ) :

Ցիցերն արտին մէկ ծայրէն միւս ծայրը ցցելու է, այսինքն, երբ կուրը մէկմէկ ծայրը և միւսը մէջ տեղը մէկ գծի վրայ (Տես ձեւ 3, տախտակ Պ). երբոր հերկողը կակսի մէկ ծայրէն հերկել, առաջին ցիցը տեղացը կը հանէ և այն ցիցովն ածուին լայնքը կը չափէ և դարձեալ չափած տեղը կը տնկէ և ասպա դէպ ի երկրորդ ցիցը կը շարունակէ՝ առուն բանալու ուղիղ գծէն չխոստրելով. երբ երկրորդ ցիցը հասնելու ըլլայ, ան ևս տեղացը կը հանէ և առաջինին պէս չափելով դարձեալ կը տնկէ ու կը շարունակէ դէպ ի երրորդ ցիցը. երբ երրորդ ցիցը հասնելու ըլլայ, ան ևս մէկաներուն պէս կընէ. ասանկով առաջին առուն բացուած կըլլայ և երկրորդ կարգն ալ առու բանալու համար պատրաստած կըլլայ : Ուստի մի և նոյն գործողութիւնը կը շարունակէ ընել բոլոր արտին վրայ, որով արտը հաւա-

սարապէս երկու ածուի լայնքերով բաժանած կըլլայ ու հերկողն ասոնց մէջ տեղին դարձեալ կրնայ առու բանալ առանց ցիցերու օգնութեան. այս եղանակու ժամանակ չկորսնցըներ և ածուները բաւական ճիշդ կըլլան :

Իւրաքանչիւր ածուն հաւասար լայնութեամբ ըլլալու համար, հերկողը պէտք է ամէն մէկ առուէն երկու անզամ արօրն անցընէ մէկն աջ կրղմով ու միւսը ձախ կրղմով, որպէս զի արօրին հանած հողն երկու կրղմով ալ նետուած ըլլայ, ապա թէ հէ ածուներուն որը բայն և որը նեղ կըլլայ :

Երբոր արտը չափաւոր լայնք ունեցող ածուներով բաժնուած ըլլայ, (չափաւոր լայնք անանկ պէտք է ըլլալ, որ մէկ տունկը դիմացի տունկին հազիւ թէ դպչի), շատ տարիներու համար փոփոխութեան կարօտ չըլլար. միայն թէ մէջ տեղի առուներն ամէն տարի կը փոխուի :

Եերի հողը հերկելու ատենդ արտին երկու կրղմը քիչ մը տեղ մի՞ հերկեր, սահման ձգէ :

Յնանկ կը կարծուի թէ, հողին տակը կարծր հող որ ըլլայ, տունկը շատ կանաչ չքուսցըներ ու նետևաբար շատ խոզակ կուտայ :

Հերկուածին խորոքինը, եւ այլն, եւ այլն.

Բամբակի մշակութեան մէջ հերկը շատ կարևոր մէկ մասն է. հերկն է որ ցած հողերուն բամբակի հունձը, սակաւազոյնն ըսկնք, մէկ երրորդ մը յաւելցուց այս քսանլընորս տարուան մէջ, ըսած փորձով է :

Երբոր բաղելու բամբակը շատ չըլլայ, մշակը շատ չըրնար քաղել. բայց երբոր արտին մէջ շատ բամբակ որ ըլլայ, մշակը քաղելիքէն մէկ բառորդ մը աւելի կը քաղէ. ուստի շատ բամբակ բուացընտին արօրով եղած մշակութիւնն է :

Անաւափիկ ապացոյց մը տամ : Բամբակ բաղելու եղանակին՝ ազարակի մը կառավարութիւնը վրաս առած էի, որ ինձմէ առաջ

եղողը զէշ կառավարելուն համար ճամրուած էր : Արտին մէջ քիչ բամբակ բացուած էր և մշակը կարող չէր շատ բան բաղելու . նոյն տեղին վրայ արօրի գործողութիւնը հետևեալ տարին շատցուցի և ամէն մէկ այրէն երկու անգամ աւելի բամբակ առի քան թէ առջի տարուան ելածէն ու մշակներն ալ, սակաւն ըսեմ, մէկ երրորդէն աւելի կըրցին բաղելու :

Աւելի յաջողակ բամբակի երկրագործներն անոնք եղան՝ որոնց հերկող անասունները զօրաւոր էին ու հողերնին կըրցին լաւ կոտրել, և անոնք որ արօրով ըրին մշակութիւննին :

Վերակացուին սովորական բաղձանքն է մշակին ուժով անասուն և աղէկ արօր հոգալ, որով կարող ըլլայ դիւրութեամբ մշակել և հետևաբար արդիւնաւոր հունձ ընել :

Խորին հերկուածքը մշակութեան համար շատ մեծ օգուտներ ունի. թէ որ հերկելու հողդ խորունկէն կոտրելու ընդունակ է ու անասուններդ հերկելու դիմացող, ի հարկէ ամէն եղանակի համար հողդ աւելի աղէկ մշակուած կըլլայ ու ան ժամանակն ածուներդ աւելի բարձր կըրնաս շինել, որ այս տեղերուն մէջ շատ բարձր ածու ամենկին չտեսայ : Թէ որ թաց եղանակ ըլլայ, բամբակդ աւելի աղէկ բարձր պահուած կըլլայ, և թէ որ շատ կանաչ բուսցընող եղանակ ըլլայ՝ ածուներուն մէջտեղերը խորունկէկ ըլլալով՝ քանի որ բամբակի տունկէն խոտերը բաներով կամ արօրով բաղելու ըլլաս, նոյն խոտերը կամ կամաճներն աւելի աղէկ թաղուած կըլլան ու տունկն անոնցմէ ազատ կը մնայ :

Երբոր ձմեռը հողը կոտրելու ըլլաս, հերկուածքին սովորական խորութիւնը բամբակի համար 4էն մինչ ի 6 մատ է. բայց ասիկայ անասուններուն ուժեղութենէն և ուրիշ պարագայներէ կախումն ունի :

Երկու մշակի համար մէկ ջորի կամ մէկ ձի պէտք է, և մէկ չորիին կամ ձիին մէկ արօր մը :

Կարծրագոյն հողերու համար աղէկ արօրը Քէնթուրի (Kentucky) գաւառին (Միացեալ նահանգ) Օհիօ (Ohio) գետին վրայ Մէալի բաղարէն Քալհունի (Calhoun of Maysville) շինած արօրն է :

Մշակութեան համար աղէկ արօրը Փէնսիլվանիա (Pennsylvania) գաւառին Փիթսբուրգ (Pittsburgh) քաղաքէն (Hall) Հոլին շինած արօրն է : Կայ ուրիշ արօր մը, բարակ թեթև հողերու համար յինէլ փլառ կոչուած (king plough) արօրն որ շատ աղէկ է, բայց բաւական դիմացկուն չէ : Ն° 2 և 3 յինէլ արօրը զոյզ անասունով հողը կոտրելու համար և առանձին անասունով հողը մշակելու համար աղէկ է, սակայն հողին զօրութենէն և անասնոց ուժեղութենէն կախումն ունի :

Փայնունի շինած արօրին Ն° 2 և 3ը յինէլ արօրին ըրած գործողութիւնը կրնան ընել : Բայց ամէն տեսակ հողի և անասնոց համար Ն° 2 արօրը թէ զոյզի և թէ առանձինի կըրնայ յարմար զալ. այսինքն հողը կոտրելու համար երկու ձի և մշակելու համար մէկ ձի :

Սրևադարձի կամ տաք կլիմայներու մէջ՝ ջորին նախամեծար է քան թէ ձին, առուի եղանակով մշակելու համար. վասն զի հիւմնդութեան սակաւ ենթակայ է, սնունդն ու խնամքը քիչ՝ տաքի ևս կը դիմանայ :

Սև մարդը տաք կլիմայի մէջ ճերմակէն ինչպէս որ գերազանց է, նոյնպէս ալ չորին ձիէն. ի վերայ այսր ամենայի յրէով մեծած ձին շատ աղէկ է :

ՄԱՍՆ ԶՈՐԾՈՐԴԻ.

Սերմանելու և մշակելու կերպը : — Ասոնց համար ի գործ դրուած գործիքները :

Յորենը բամբակին հետ սերմանելու կերպը.

Եղիպտացորեանը բամբակի հետ սերմանելու և մշակելու կերպին վրայ կարճ տեղեկութիւն մը կուտամ, որով թէ մշակաց և թէ անասնոց համար պարէն կը պատրաստուի :

Բամբակը ցանելէն զրեթէ ամիս մը առաջ ցորենը կը սերմանուի,

որովհեան բամբակը մշակելու աւելի օգտաւէտ եղանակ մըն է, և բամբակի գործողութիւնը չսկաս եզիատացորենի տունկն սոր-կելու դժուար աշխատութիւնը լրմացած կըլլայ :

Այս գաւառիս մէջ առու բանալու եղանակաւ մշակութիւնը հար-կաւոր է :

Բարձր տեղերու վրայ շրջապոյտ հերկուածք և արտերը հեղեղ-ներէ պահել պէտք է : Յած տեղերուն մէջ ալ աղէկ ածու շինել պէտք է, որպէս զի բամբակին տունկը կանուխիկ հասնի :

Հիւսիսային կողմը ցորեան մշակելու աւելի աղէկ կերպը կայ. բայց այս կլիմային համար և ուրիշ յատուկ պարագայներու հա-մար՝ իմ զիտցածս, այս կերպը բաւագոյնն է :

Նախ և առաջ ածուին մէջ տեղէն երկու կարգ ակոս բանալու է, որպէս զի ածուին մէջ տեղն եղած հողը մամանակ ունենայ նատե-լու և հաստատ ըլլալու. վասն զի՞ երբոր հողը նատելու ըլլայ, նոր բուսած տունկն ասպահով կըլլայ և աւելի աղէկ կը ծաղկի. բայց կարծր ըլլալու չէ հողն, որ տունկն արմատներուն արգելք ըլլայ տարածուելու, և անանկ կարծուած է որ ասանկով թէ արմատներն աղէկ մը կը տարածուին և թէ տունկն ստրկելէն ետքը թուլնալու կամ տկարանալու վախ չունենալով՝ զօրաւոր կըլլայ. վասն զի՞ եթէ թուլցած կորած ըլլալու ըլլայ՝ բոլորտիքը հող լեցընելու համար դժուարութիւն կը կրուի ու ծղացաւ ըստած հիւսնորութեանն ալ ընդունակ կըլլայ :

Ծղացաւը զիսաւորաբար թաց և ցուրտ օդէն և շատ անզամ ալ հողը թոյլ ըլլալէն կը պատճառի. ինչու որ արևուն նառագայթն արմատին վրայ կը ներգործէ և հետևաբար նոյն հիւսնորութիւնը կը բերէ. որ եթէ աճումը գէշ ըլլալու պատճառ ալ չըլլայ՝ իսկապէս զարգացմանն արգելք կըլլայ :

Բամբակի հերկը լրմացընելէն ետքը ցորենինը կսկսի :

Ցորենին հողն անմիշապէս չսերմանած հերկուելու ըլլայ, աւելի աղէկ կըլլայ. վասն զի ցորենը խորին հերկուածք և թոյլ հողը կը սիրէ ու իրեն բազում և տարածուած արմատներուն համար սնունդ կը խնդրէ :

Ցորենին հողը ծ ուրք (2 կանգուն) լայնութեամբ ածուի բաժնուած պէտք է որ ըլլայ :

Բարձր տեղերու վրայ ցորենն երկու ածուին մէջ տեղի առուին մէջ կը տնկեն՝ փոքր բլլակներով, որոնք մէկզմէկէ 2 $\frac{1}{2}$ ուրքէն (1 կանգուն) երեք ուրք (1 կանգուն 9 մատ) բաց են. պարարտ հո-ղերու վրայ աւելի մօտ, տկար հողերու վրայ աւելի լայն :

Թռչունները և որդերը վեսասակար ըլլալուն՝ սովորական է ուն-նարայլ եղանակաւ կամ մեծ կարկինով (Տէս ձեւ 10, տախտակ Դ) չորս կամ հինգ հատիկ զորել իւրաքանչիւր բլլակի համար :

Կարկինով դիւրին է. որովհետև մէկ ձեռքովդ կարկինը դարձու-ցած ատենդ՝ միւս ձեռքով սերմդ կը թափես :

Աս ընելէն ետքը բահով ցանած ցորենդ կը ծածկես բլլակին մէջ՝ զրեթէ 2էն մինչև 3 մատ խորութեամբ, հողին չերմ կամ պաղ, թաց կամ չոր ըլլալէն կախումն ունենալով :

Պարապ կեցող մշակները ցորենի բլլակներուն ամէն մէկին վրայ, աղբի տեղ՝ բամբակի սերմ կը դնեն. ասանկ ընելով թռչունները չեն քրքրեր բլլակներն, և զրբքելովնին երբ տերեւներն սորկուելու ըլլան՝ սառոյցներն արմատներուն չեն վնասեր, և երկրորդ անզամ հողը վրայ տարու ատենդ այն դրուած սերմն ալ կը ծածկուի :

Ամանք աւելի կընտրեն ցորենին հետ միատեղ բամբակն ալ նոյն առուին մէջ ցանել և հողը վրայ տալ : Ամանք ցորենը դեռ չծխած կը տափանեն, ոմանք ալ բամբակը ցանելէն ետքը ցորենը կը բա-նեն և բոլորտիքովը հողը կը թուլցընեն :

Սրօններն ու բահերը ցորենի մշակութեան համար ալ օգուտ կուտան :

Իւրաքանչիւր բլլակին վրայ երկու ծզօս ձգէ և սպասէ որ բամ-բակն անզամ մը կամ զուցէ երկու անզամ սորկուած ըլլայ կամ սորկուած և բոլորտիքը հող լեցուած ըլլայ, որն որ զրեթէ տասնը-հինգ օր կամ քիչ մը աւելի և պակաս կը տեւ :

Բամբակ տնկելու կերպը.

Ասիկայ բանի մը համբով կը լլայ, բայց աւելի ընդհանուրը հետևեալն է :

Մարտի 13/23 կամ նոյն օրերուն մօտ սերմը, բամնուած ածուներուն լայնքին համեմատ, ամէն մէկ աշրին 59 լիպրայէն 52 լիպրա Անգ. (14 օհսայէն 18 ¼ օհսայ, այսինքն 1 տօնիւմին 3 օհսայէն 4 օհսայ) հաշուերով, լաւ և յարմար սուպրակներու մէջ դրուած արտը կը բերուի . նոյն ատեն հերկողն ածուին մէջտեղէն գրեթէ 3 մատ խորութեամբ կակսի առու բանապ այն արօրով, որ սակաւազոյնը 4 մատ լայնութեամբ առու կը բանայ (Տես ձեւ 2, տախտակ Պ) ու հաստատուն յատակ մը կը ձգէ առուին մէջ : Ասիկայ առու բանալու համար թեթեւ և մէկ ձիու աւելի աղէկ գործածական արօր մըն է :

Սերմանող մշակն առաջը գոզնոց մը կապելու է, և իրեն ետևէ ետև սերմ տուող օգնական մըն ալ ունենալու է. ձեռքը վար բռնած թոթուելով ու սերմն իր մաշկին հետ միատեղ սերմանելու է, և ինչպէս որ առուին մէջ, նմանապէս առուին դուրսի եզերքը ցանելու է: Ասոր օգուտն այն է՝ որ եթէ օդը չոր կամ թեթեւ անձրեսվ սրսկուած ըլլայ, առուին մէջ ցանուած սերմը կընծիւլի և կելլէ. բայց երբոր շատ անձրեւ զալու ըլլայ և հետևաբար ցուրտ ըլլալու ըլլայ, դուրալ ցանուած սերմն, որ ծածկուած չէր կամ գրեթէ հողին հետ խառնուեր էր, ի հարկէ կը ծլի և դուրս կուզայ. ի նմին ժամանակի խորունկը ցանուած սերմը կը փափի և կամ դուրս չկըրնար ելլալ այն պինտ կեղեններէն, որ առատ անձրեններէն և տաք արևով հողին երեսը կը կապէ: Նմանապէս աւազուտ հողն ալ աւելի պինտ կեղեւ կը կապէ: Կաւոտ հողն եւելկէկ կը ճամփի և բամբակը դուրս կելլէ:

Այնուհետև կարզը տափանին կուզայ. տափանն ածուին երեսը կը ցածընէ և առուին մէջ ցանուած սերմը կը ծածկէ երկու մատ կամ անկէ ալ պակաս խորութեամբ :

Այս տափանին ետևօքը գրեթէ տասը մատ տրամազիծով զլան մը կայ՝ որ հողը սերմին վրայ կը ճնշէ, որ արեւը հողին խոնաւութիւնը

դուրս չհանէ, և ածուն ալ կը հարթէ, որպէս զի բերելու գործողութիւնը դիւրաւ ըլլայ :

Տես ձեւ 5, տախտակ Պ. մէկ ձիու համար տափան մը, որ ունի կարծր փայտէ ակրայներ. աս փայտէ ակրաներն երկաթէն աւելի նախամեծար համարուած է. կարծր երկաթէ ակրան ալ կը ընայ դիմանալ, ինչու որ այնչափ խորունկն երթալ չուզէր, միայն թէ սերմը ծածկելու չափ խորունկն երթայ և հողէ զանգուածները քիչ մը անդին մղէ՝ բաւ է :

Բամբակ տնկելու երկրորդ կերպն ալ հետևեալն է :

Սերմը չըրով թրջէ և առջի իրիկուընէ սկսէ սերմդ զրոցընել :

Ճին մեքենան կարճ թել ունեցող բամբակէն ելած սերմին վրայ քիչ մը մաշկ կը ձգէ. հիմա բանն ան է որ այդ մաշկը սերմին վրայ փակցընես, անանկ որ որո՞ի պէս սերմանուի կամ հատիկ հատիկ հոսպի, և որո՞ն ինչպէս կը ցրուի նէ՝ նոյնպէս ալ բամբակին սերմն առուին մէջ ցրուի :

Ասոր օգուտները հետևեալներն են: Թէ որ հողը խոնաւ վիճակի մէջ է, սերմը թէ շուտ և թէ զատ զատ կը ծլի և աւելի աղէկ կաճի: Փերելու և ստրկելու ատենդ թէ որ բահով տունկին շրջապատովը հողը կակուղցընելու ըլլաս, շատ անզամ պատճառ կը լլայ որ, նոր ելած տունկը թուլնայ, մարի և արեւը արմատին վրայ ներգործելով ծղացաւ ըստած հիւանդութիւնը պատճառէ: Գլորած սերմն յառաջ եկած տունկն ստրկելու ատենդ ինչ որ օգուտ պիտի բաղես նէ, զլորելու համար կորուսած ժամանակիդ դէմ կուզայ: Գլորելու գործողութիւնը հետևեալն է:

Մէկ մշակի համար 6 ¼ կամ 13 լիպրա սերմ թրջէ (2 օհսայ 100 տրամ կամ 4 ¼ օհսայ) որուն վրայ թոյլ և չոր հող սրսկէ. դիր գետնի վրայ և ափովդ զլորէ մինչև որ մաշկը սերմին փակչի. Թէ որ սերմդ չես ուզեր որ ընծիւլի, մի դիզեր որ տաքնայ, և զլորելու գործողութիւնդ դեռ ըլլմնցուցած քիչ մը մոխիր կամ քիչ մը կիր սերմդ հետ խառնես ու զլորես նէ, սերմդ կը կենդանանայ և աւելի աղէկ կաճի :

Հետևեալ յատակագիծը կը ցուցընէ թէ սերմն առուի մէջ բանի

Եղանակաւ կը տնկուի. (Տես ձեւ 1 և 2, տախտակ Ե): Բամբակին սերմը թէ և մէկզմէկու մօս կը ցըցընէ բայց ամբողջին կշորը քիչ է: Ձեւ 1 առուներէն դուրս ալ ցանուած կը ցուցընէ. ձեւ 2 բոլորն ալ առուին մէջ: Այս երկրորդին պարունակածը կամ զլորեալ սերմը 20 լիպրայէն 26 լիպրա կը պահանջէ ամէն մէկ Աֆրին համար, այսինքն (7 օխայէն 9 օխայ): Թէ որ սերմի քիչ է՝ հոսելու եղանակը պէտք է ի գործ դնես, ինչպէս ցորենի համար նմանապէս ասոր համար ալ կարկին զործածելով կամ ուրիշ տեսակ չափով մը (Տես ձեւ 11, տախտակ Դ):

Սերմանողն եթէ բաւական դատողութիւն չունի առանց գործիքի սերմանելու և կամ կուզէ որ տունկերը կանոնաւոր տնկուած ըլլան, կրնայ այն ժամանակն իւր սերմն ընձիւղել տալ և ապա խորունկը տնկել. այսինքն թէ որ հողը բաւական խոնաւութիւն ունի նէ՝ հողին մակերևոյթէն 3 կամ 4 մատ խորութեամբ, որպէս զի սերմին ընձիւղը շարունակուելու բաւական միջոց մը ըլլայ:

Տարի մը տունկերս այսպէս ըրի և հունձս այնչափ շատ եղաւ, որ ասկէ առաջ հոստեղ այնպէս տեսնուած չէր. ինմին ժամանակի դրացինս, ինէ աւելի անձրև չունենալով, կէսէն քիչ մը եւել հունձ ըրաւ. սառոյցը դեռ հասունութեան ժամանակ չտալով, իւր բամբակն աւրեց: Ես իմ սերմս լաւ մը թրջեցի, զրուեցի, դիզեցի և չտնկեցի մինչև որ ընձիւղեց սա ձեին պէս (Տես ձեւ 3, տախտակ Ե). առջի տնկածս ցրուսաւ՝ և անոնք որ բուսան արևան արմատներնուն զարնելով ամէնքն ալ ապականեց: Թիակածն արօրով, առուին երկու կողմն եղած շաղակաները հերկելով մէկդի առի. զրեթէ 4 մատ խորութեամբ սերմս տնկեցի. և խլոյն ծածկեցի գործիքով մը, անսանկ որ խոնաւ հողն որ դեռ նոր տակէն վեր առնուած էր, դարձեալ մէջը մղուեցաւ և սերմին վրայ պինդ մը այն հողովը ճնշուեցաւ. ասանկով խոնաւութիւնը պահուելու օգուտ եղաւ:

Ահաւասիկ այդ գործիքին յատակագիծը (Տես ձեւ 6, տախտակ Դ): Առ մէկ կոճդ մը՝ զրեթէ 2 $\frac{1}{2}$, կամ 3 ոտք երկայնութեամբ (1 կանգուն կամ 1 կանգուն 9 մատ) և 20 մատ Անգ. լայնութեամբ (16 մատ Օսմ.) մէկ կողմը տափարակ և միւս կողմը կէս կլոր. Վ ձեին առաջն եղած մասը զրեթէ 2 $\frac{1}{2}$ մատ խեցիի պէս դատարկած

է, որնոր ակուայները մէջը պարունակելու համար բաւական է. նոյն ձեին ետևի մասը զրեթէ կոճդին մէկ երրորդը զուած է:

Տնկածիս երրորդ օրը շատ բուսաւ, իսկ չորրորդ օրը ամէն մէկ կարգին մէկ ծայրէն միւս ծայրը բոլորն ալ կանաչացած կերւէր:

Երկրորդ անգամի զործողութիւնանոր լըմեցուցած էի՛ երրոր անձրւ մը եկաւ ու դրացինս բամբակն ալ բուսուց :

Դրացիներս չին հաճութիւն տար որ մէկ անգլիացի մը իրենցմէ եւել բուսցընել տայ բամբակն, և անսանկ կը կարծէին որ արևը բոլորն ալ պիտի աւրէ, բայց ընդ հակառակն աղէկ աճեցաւ :

Առաջներն ալ այս կերպով քիչ մը բան կը տնկէի, բայց երբէք ժամանակին շատ չէի ցաներ, ուստի ինչ կերպով ըլլալը ցուցընելու համար հոս յիշատակեցի. թէ որ սերմանողն իւր սերմէն շատ մը բան կրցաւ. եւելցընել նէ, չոր ժամանակի մէջ կրնայ այս փորձը դիւրութեամբ ընել :

Բամբակ տնկելը պզտիկ գործ մըն է: Մշակ մը օրը 10էն մինչև 15 Աֆրը (4էն 66 տօն.) բամնուած ածուներուն լայնքին նայելով, կրնայ տնկել :

Մշակելուն կերպը.

Բամբակին տունկը պատրաստ է ստրկուելու, թէ որ ծլած ու տերևներուն չորսն ալ մեծցած է նէ, և թէ ցորենին երկրորդ զործողութիւնն այսինքն ներկուելն և ստրկուելը կատարուած է նէ :

Երեխն ճառագայթներովը խոտ չորցընելուն ժամանակը հասած է. ուստի երկրագործը թէ անասնոցն և թէ իւր հանգստութեանը համար կրնայ խոտ պատրաստէլ :

Թէ որ օդը գէշ չէ և վերակացութիւնը գէշ որ չըլլայ, ստրկուած և բոլորտիքը հող լեցուած տունկը կրնայ մշակուիլ :

Հերկելու համար բաւական անասուն ունենալից ետքը, վասանց չկայ որ խոտը բամբակենին վնաս տայ, ու շատ անձրւերէն ետքը հետևաբար տաք ալ կընէ, այն ժամանակի բուսած խոտն ալ բամբակենին հետ զուլս չկրնար ելլալ :

Սարտի 25ին բամբակը կը տնկուի, բայց ստըկելու համար կանոնաւոր ժամանակ մը չկայ. կրնայ ըլլալ որ բամբակը մէկ շաբթուան կամ տասն օրուան մէջ բռւսնի. ի վերայ այսր ամենայնի ապրիլի բաննին ամէն բան պատրաստ ըլլալու է ստըկելու համար:

Մշակներն ընդհանրապէս թալկացած ըլլալովնին՝ մինչև այն ժամանակը կրնան հանգստանալ :

Հերկին գործողութիւնն ամբողջ եղած ըլլալով՝ հիմա մինչև որ բամբակին տունկն ստըկուի ու բոլորտիքը հող լեցուի՝ ամենայն շանիւք աշխատել պէտք է :

Ցորենը դարձեալ մշակելէն և բամբակենիին բոլորտիքն երկրորդ անգամ հող լեցընելէն ետքը, մշակները կրնան մէկտեղուիլ, և թէ որ զարունը տաք չէ, որնոր սովորաբար չըլլար, կրնան ցերեկն երկու ժամ ունենա՛, սոյն միջոցիս պէտք կըլլայ բամբակենիին երկու կողմը հերկելով ակոս բանալ :

Երկրագործին դատողութեանը համեմատ, բամբակի ածուին մէջ տեղէն հինգ կամ վեց մատ հեռաւորութեամբ արօրով երեսանց ակոս բանալու է մինչեւ տունկը. թէ որ արտն առջի տարին խոտաւէտ էր և հետեւեալ տարւոյն զարունը շատ անձրևային է, աղէկ կըլլայ որ չորս ակոս բացուի տունկին քովէն. որպէս զի մէշտեղուանքը բռւանելու խոտերն արգիլուին՝ մինչև որ տունկը լաւ մը ստըկուի ու արմատը հողով ծածկուի :

Այսպէս արօրն երկերկու ակոսով մինչև բամբակի տունկն անցնելէն ետքը՝ կարզը քերիչ կոչուած արօրին կուզայ, որնոր բամբակենիին խիստ մօտիկէն, առջի ակոս բացող արօրին ձգած հողը կը քերէ և կը մաքրէ, որպէս զի բամբակենին ազատ մնայ :

Այս քերիչը սակաւ ինչ քովընտի բռնելու է՝ որ ակոսին կողմը աւելի խորունկ կտրէ՝ բան թէ բամբակին կողմը. ասանկով բամբակենին բարձրկեկ կը կենայ ու արմատներուն տաքութիւն կը ներգործի. բայց բարձրութիւնը խիստ նեղ ըլլալու չէ, լայնիէկ յատակ ունենալու է, որ անձրեւ եկած ժամանակը չուրը կարող ըլլայ վազել առանց տունկին բոլորտիքը կենալու :

Աս ընելէն ետքը բամերուն կարզը կուզայ, որոնք բամբակենիին,

մէկ մէկ փունջ ձգելով իրարմէ չափաւոր հեռաւորութեամբ կը բաժանեն. զրորինակ (*). 3 ոտք բամնուածին, բահին լայնքը, կամ զրեթէ 10 մատ հեռու, այսինքն՝ 1 կանգուն 4 մատին, 8 մատ. (Տես տախտակ ե. Զեւ 4 Ն° 1) :

4 ոտք բամնուածին, 1 ոտք հեռու, այսինքն՝ 1 կանգուն 4 մատին, 9 $\frac{1}{2}$ մատ. (Տես Զեւ 4 Ն° 2) :

5 ոտք բամնուածին, 18 կամ 20 մատ հեռու, այսինքն՝ 2 կանգունին, 14 կամ 16 մատ 0սմ. (Տես Զեւ 4 Ն° 3) :

6 ոտք բամնուածին, 2 ոտք հեռու, այսինքն՝ 2 կանգուն 9 $\frac{1}{2}$, մատին, 19 մատ 0սմ. (Տես Զեւ 4 Ն° 4) :

Վերջապէս 7 ոտք բամնուածին, 30 մատ հեռու, այսինքն՝ 2 կանգուն 19 մատին, 24 մատ. (Տես Զեւ 4 Ն° 5) :

Այս քերելու կամ ստըկելու գործողութիւնը՝ թէոր օդը լաւ ըլլայ՝ եօթն կամ ութն օր կը տեէ : Բայց թէոր օդը ցուրտ կամ թաց ըլլայ՝ պէտք չէ նոր բռւած տունկին բոլորտիքը հող լեցընել. որովհետեւ կրնայ ըլլալ որ տունկը սառուցանէ և աճումը խափանէ. նաևս կրնայ ըլլալ որ ոչիլ գոյացընէ ու բոլոր տունկը ոչնչացընէ : Թէոր ատանկ օդը ցուրտ կամ թաց ըլլայ, պէտք է դարձեալ ստըկել և բանով զգուշութեամբ տունկերը մէկզմէկէ գատել :

Բահող մշակները պէտք է որ զզոյշ ըլլան բամբակենիին կեղել չիանելու, վասն զի տունկն անշուշտ մարած կաճի՝ և երբ մեծնալու ըլլայ կը կորանայ, որով այսպահ բամբակ կորսուած կըլլայ. ասկէց ի զատ՝ բամբակենի չեղած տեղը շուրք ըլլալով՝ խոտն իսկոյն կը բռւանի և մշակին աւելի աշխատութիւն կուտայ :

Բայց երբ որ զարունը զեղեցիկ է, ստըկելու գործողութիւնը լըմբնցնելէն քանի մը օր առաջ, զզուշաւոր հերկողը կսկսի նոր ելած տունկին քովէն ակոս բանալ, անանկ արօրով, որ հողը առաջ կը մղէ և ոչ թէ իր վրայ կը թաւալէ :

Տունկին քովէն հերկող մշակն զզուշութեամբ հերկելու է, որ ըլլ-

(*) Հետեւեալ չափերը բարձր տեղերուն համար է :

լայ թէ հողով ծածկէ, որպինեսև տունկը նոյն միջոցին գեռ փոքր է:

Բահող մշակներն առաջին անգամ քերելու գործողութիւնը լըմբն-ցընելէն ետքը՝ կը վերադառնան բամբակէնիին արմատը լեցընելու, տունկն ստրկելու, բոլորտիքն եղած հողերը կոտրելու, դէպ իրամբակենին հող քաշելու և տունկերուն միջոց տեղուանքը լեցընելու, որ բուսներու խոտերն արգիրուին:

Երբեմն նոր տունկին քովին չորս ակօս կը բանան, բայց երկուքն աւելի աղէկ է. ինչու որ տունկն աւելի մեծնարով երկրորդ անգամ արօրը քովերէն աղէկ կերթայ և հողը կը կակուղընէ, անանկ որ՝ այս միջոցիս զլաւարոր արմատէն ձգած երկրորդական արմատները դիւրութեամբ այն կակուղ հողին մէջ տարածուին:

Հետևեալ հերկը չորս ակօս կը պահանջէ. բայց նսխ և առաջ ցորենը պէտք է մշակուիլ:

Բամբակինին հողով լեցընելու գործողութիւնը լըմնցընելէն օր մը կամ երկու օր առաջ՝ արօրները ցորենի արտը կը տարուին :

Սյա անգամ ցորենի երկու կողմը չորսական ակօս բանալն աղէկ կուզայ: Բահերը ցօղունին բոլորտիքն եղած խոտերը կը քաղեն ու ակօսները կը հարթեն. բայց արմատները հողով լեցընելն այս անգամ արօրով կը լլայ: Սյա գործողութիւնը զրեթէ չորս օր կը տևէ:

Բամբակինին երկրորդ անգամ հողով լեցընելու գործողութիւնն արօրներունն են, որ չորսական ակօս բանարով կը կատարեն: Բայց ժամանակ ժամանակ, երբ շատ անձրեւ զայ և անմիջապէս խոտ բուսնի, ան ատենը՝ որչափ շուտ որ կարելի է, բոլոր արօրները բամբակինիին քովին երկերկու ակօս բանարու կը դրուին:

Երկրագործն անշուշտ պէտք է որ դատէ և որոշէ, թէ որն աղէկ կը լլայ: Երկու ակօսով աճապարել հերկելն՝ եթէ չորսով ծանր հերկելը: Աս չորսովն կը հաճիմ, բայց թէ ինչպէս որ վերն ըսինք, երբ հարկն ստիպէ աճապարել, մաս ուրիշ, և ինչպէս որ առաջ ալ ըսինք՝ այս հերկուածքը պէտք է որ մօտէն ըլլայ. բայց ոչ այնքան մօտ, որ մինչև անգամ կտրոցն արմատը կտրէ և կամ արմատը տեղէն խախտէ:

Դարձեալ բահերուն կարզը կուզայ: Իւրաքանչիւր բլրակին վրայ

թէոր երկերկու տունկ ձգուած է, մէկը կը կտրէն. որչափ կարեղի է նէ մէկզմէկէ հեռաւորութիւննին հաւասար կը թողուն, այսպէս.

համարենք թէ իւրաքանչիւր զիծը մէյմէկ տունկ է: Շատ անգամ տունկի մը բաւական մօտն ուրիշ մը զգտնուիր նէ՝ մէկը ձգելու տեղ իւր մօտիկը գոնուածը մէկտեղ առնելով երկուքը կը ձգէ:

Կան երկրագործներ որ առջի անգամ ստրկած ատեննին երկու կէտ կը ձգեն և մէկ փունչ մը ձգելու տեղ մէկ կամ երկու տունկ կը ձգեն, և երբոր արմատնին լեցընելու ըլլան՝ այն ժամանակը մէկը կը հանեն:

Համարենք թէ այսպէս է - - - - - նոյնը մէկ տունկի ձգելով է այսպէս - - - - - կամ քանի մը տեղ եթէ տունկ պակսի՝ այսպէս - - - - - երկու հատը մէկտեղ մօտիկը ձգուած է, որպէս զի տարածուի և առուն լեցընէ:

Ամէն բամբակինի երկու կողմով հաւասար տարածութեամբ կածի. ի վերայ այսր ամենայնի աղէկ ճանցուածն՝ առուի եղանակաւ մշակեն է:

Սյա անգամ կարզը դարձեալ բահերուն կուզայ, որոնք, հւր որ հաստ, այսինքն շատ ուստերով տունկ կայ նէ՝ կը բարակցընեն, խոտերը կը քաղեն, և այս անգամ բամբակինիին բոլորտիքը լաւ մը հողով կը լեցընեն, կամ թէոր արօրը հողը շատ վերօք լեցուցեր է՝ բահերն անոնք կիշեցընեն:

Արօրներն, որ բամբակինիին բոլորտիքն արդէն հերկեցին, հիմա ալ մէջտեղուանքը կախին հերկել. աս ալ երբ լըմննայ՝ ցորենի կողմը կը տարուին՝ վերցին գործողութիւնը կատարելու համար :

Զգուշաւոր հերկողը՝ ցորենի մօտիկէն արօրը կանցընէ, բայց ոչ այնքան մօտիկէն՝ որ ոչ ցողունը վնասուի և ոչ տերեւ մի անգամ կտրուի, և ոչ այնքան ալ խորունկ՝ որ արմատները չկտրուէ:

Մէշտեղուանքն աղէկ մը հերկելու է, որպինեսև տունկին բաւական հեռու երկնցած արմատներն արդէն տկար վիճակի մէջ զըտնուելով՝ մոտնդ կը պահանջեն:

Բահերը, թէոր ցորենին ընծիւղները կտրել պէտք է նէ, կը կըտ-

րեն, խոտերը կը քաղեն ու առուին մէջ գտնուած խոտերը կը մաքրեն. բայց ընդհանրապէս սոյն միջոցիս ցորենին հողունը հողով լեցընելն՝ արօրով կամ բահով ընել չնարկաւորիր. վասն զի օգուտ ընելու տեղ աւելի վլաս կընէ, ցողունին մայր արմատներուն դպչելով :

Այս գործողութիւնը գրեթէ հինգ օր կը տևէ. վասն զի արդին ցորենը բարձրացած է, և օղը տաք ըլլալով՝ արօրներուն գործողութիւնը չես կրնար շուտով յառաջ տանել, և ասով ցորենի մշակութիւնը վերջ կըլլայ :

Ասկէց ետքը դարձեալ արօրով բամբակենիին բոլորտիքը չորս ակոս կը բանան, բայց այս անզամ այնչափ մօտէն չեն անցներ, որ տունկին մասունքները չկոտրին : Աս ընելին ետքը դարձեալ բահերով բամբակենիին տակը գտնուած կանաչները կամ խոտերը կը մաքրեն և վար եկած հողերը նորէն կը լեցընեն՝ զգուշանալով որ տունկին մասունքները չկոտրին :

Առաստ անձրևներէն ետքը, տունկին տակը կապած հողէ կեղեները պէտք է կոտրել, որպէս զի կազերն արձակ համարձակ շրջան ընելով՝ տունկը լաւ ամի, գօրաւոր ըլլայ և խոզակը հասունանայ :

Բամբակենին այս անզամ դարձեալ մշակուելին ետքը, մշակները կը թալկանան, որովհետև օրերն երկան ու տաք են. ձիերն անզամ պէտք չէ սաստիկ աշխատցընել : Ասկէ առաջ՝ մշակութիւնը տասնը հինգ օրն անզամ մը կը կրկնուէր նէ, հիմայ գրեթէ երեք շաբաթն անզամ մը պէտք է կրկնուի, մինչև որ բամբակենին հողին վրայ շուրջ ձգէ :

Արօրները բամբակին աւելի աղէկ մշակողներն են :

Եղանակին մէջ անանկ մէկ ատեն մը կայ, որ քանի մը տեսակ հողերու վրայ վայրի որթ մէկին ի մէկ կը բուսնի. և թէոր բամբակի մշակութիւնն ստէպ չկրկնես, տունկին մասունքներուն կը պըլլուի, և արօրը քովէն անցներու ատեն՝ բամբակենին բոլորովին կը կոտրէ :

Այս արգիլերու և մշակութեան վրայ շուտով անցնելու համար՝ կերպ մը արօր կը գործածեն՝ որ թևեր ունի ու բամբակի մասունքներուն տակին երթալով՝ վայրի որթերը կը կոտրէ : Այս արօրը գրեթէ մէկ մատ հողին մէջ կը մտնայ և երկու ոտք լայնութեամբ (19 մատ

Օսմ.) կը կոտրէ, ու զրեթէ այս ձևովը շինուած է (Տես ձեւ 3 տախտակ Դ.): Նայելու է որ թևերը բամբակին տունկը չկտրեն :

Այս վայրի որթերուն աշխատութիւնն անձրեւու եղանակի մէջ, պէտք է շուտով կատարել : Թէոր մշակողները այս արօրէն չունենան, բամբակենիին տակին չեն ուզեր ուրիշ արօր անցընել, և ան որթէն շատ մը կը ձգեն : Արօրներն արտին մէկ կողմէն պէտք է սկսին ու շարունակ վարեն մինչև որ բահերուն հանդիպին : Այս վայրենի որթերը խիստ շատ ձանձրացուցիչ են . թէոր բամբակի տունկին մէջ թող տրուին, ոչ միայն քաղողը կը շիտթեն ու շուտ քաղերուն արգելք կըլլան, այլև քաղողին ուրին հանդիպելով բամբակենիին մասունքներն ալ կը կոտրեն :

Հիմա մշակներն այս աշխատանքէն դադրելով, շինութեան, խըրամ բանալու, փայտ կտրելու և ուրիշ հարկաւոր գործքերու ձեռք կը զարնեն :

ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ.

Հնձելու պատրաստութիւնները : — Տախտակամածք : — Արեւով չորցընելու կերպը : — Տնկելու համար սերմ պանելուն կերպը :

Բամբակ հնձելու պատրաստութիւնները.

Բամբակի հունձը՝ թէ եղանակին և թէ հողերուն որտակութեանը նայելով, կանուխ կամ ուշ կսկսի :

Աւազուտ հողը՝ պինդ և կակուղ հողերէն աւելի կանուխ կը հասցընէ. դարձեալ տկար հողերը՝ պարարտ հողերէն կանուխ, և դարձեալ չոր եղանակը՝ թաց եղանակին աւելի կանուխ կը հասցընէ:

Բայց հիմա համարենք թէ օգստոսի սկիզբն ըլլայ, և բամբակենիին տակի խոզակները՝ բոլորովին բացուելու սկսած ըլլան. ուստի բամբակի տոպրակները պատրաստելու է :

Այս տոպրակները հաստ բամբակ կտաւէ շինուած ըլլալու են, երկայնութիւննին գետնէն մինչ ի հնձողին մէջքը պէտք է ըլլալ, որ պէս զի հողին վրայ նատին և հնձողին վրայ բեռ չըլլան. լայնութիւննին տաճրինց մատէն մինչ ի տաճրութը մատ ըլլալ պէտք է (12էն 14 մատ 0սմ.), վասն զի անկէ լայն տոպրակն յարմար չզար, ու բերանը բաց ըլլալով մէջը տերեւ և ուրիշ բան կիյնայ :

Հնձողն իւր ուսէն կը կախէ տոպրակն երիզով մը, ու այս երիզը մի և նոյն կտաւէն կը շինուի. և երբ երկու ձեռքն ալ գործածել պէտք ըլլայ, հետը մէկ փոքր երկայնաձև մանեալ մը ունի (Տէս ձեւ 12, տախտակ Դ) որնոր տոպրակին բերանը գոյ կը բունէ. ու տոպրակն ալ բաշկուտերու չէ՝ այլ ոտքով հրելու է, ունանք ոտքով չեն հրեր, այլ մէկ կողմէն կը բաշկուտեն :

Տախտակամածք.

Տախտակամածներուն մէջ՝ աւելի աղէկ և յարմար եղողը, բայբայուող կամ շարժական տախտակամածն է. ինչու որ երբ հունձը լըմնալու 'ըլլայ' կտոր կտոր բակելով կը բնաս համբարանոցդ դնել :

Այս տախտակամածը 3 ոտքէն 4 ոտք լայնութեամբ (1 կանգուն 5 մատէն. 1 կանգուն 14 մատ 0սմ.) դռնակներ ունի ու շարժական պատուանդաններու վրայ գետեղուած է (Տէս ձեւ 5. տախտակ Ե) :

Իւրաքանչիւր պատուանդանին կամ պատուանդանները բունող կապերուն վրայ՝ մէկ մէկ կարճ ցիցեր ըլլալու է՝ որ դռնակները բռնեն :

Մէշտեղի դռնակները 4 ոտք լայնք ունենալու են (1 կանգուն 14 մատ) և 12 կամ 14 ոտք երկայնութիւն (4 կանգուն 13 մատ կամ 5 կանգուն 13 մատ). դուրսի կամ շարժական դռնակները միայն 3 ոտք լայնութիւն ունենալու են. ծխնիները՝ շարժական դռնակներու փեղկերուն վրայի ազուցիկներն են, որոնք պատուանդաններուն վրայ բացուած ազոյցներուն մէջ կը մանան և

կարգիկն, որ դռնակները դուրս չահին : Տէս ձեւ 7, տախտակ Ե. տախտակամածին շարժական դռնակը հանդերձ ազուցիկներով և փեղկերովը : Եւ տես ձեւ 6, տախտակ Ե. տախտակամածին պատուանդանը հանդերձ ոտքերով և ազուցիկներուն համար բացուած ազոյցներով :

Բամբակը խառնելու համար փայտէ ծող մը կը գործածուի և նմանապէս 20 մատ երկայնութեամբ փայտէ քերիչ մը՝ որով բամբակը կը դիզես :

Երբոր տոպրակներն ու տախտակամածները պատուատ և այն մեքենան ու մամուլը մաքրուած և կարգադրուած են, ան ատենը բամբակին հունձը կակաի :

Նախ բամբակենին տակն եղած խոզակները կը բացուին : Թէ որ ետքերն անձրւ շատ զայ կամ թէ մէկզմէկու մօտիկ շատ խոզակներ ելլան, տակի եղածներուն մէկ մասը փոտած կը լլայ կամ դեղին ծայրեր կունենայ. ուստի մշակն առաջին անգամ բաղած ատենը՝ պէտք է որ ատ փոտած մասը խլէ ու նետէ. եթէ հէ՛ երկրորդ անգամ բաղած բամբակին որակութիւնը, որ լաւագոյն ու առաջին տեսակն է, կը վեսաւուի :

Դեղին ծայր ունեցող բամբակին վատթարազոյն մասը՝ տախտակամածին վրայ եղող մշակը կրնայ զատել :

Առաջին հունձը՝ որակութեամբ այնչափ լաւ չըլլար, ուստի զայն սանտրելու, կապելու և զայ ծախելու է. եթէ հէ՛ հետեւեալ բաղածին՝ այսինքն առաջին տեսակին ամբողջ մասն արժանաւոր գնովը ծախտելուն արգելք կուտայ :

Առջի հունձէն ետքը՝ լաւագոյն տեսակը կը հնձուի. բայց սառոյցներէն առաջ պէտք է որ ժողվրուի. որոնց սկիզբն՝ երեկն հոկտեմբերի մէջ և անկէ ալ ուշ կուզայ :

Այս սառոյցէն ետքը ժողվրուած բամբակն՝ արտորնօք ժողվրուելուն, տերեւներով հանդերձ կը բաղէն :

Սառոյցները տունկին դաշերովնին՝ խոզակներուն մեծ մասը կէս մը հասած կը բացուին, ու ատէկ ելած բամբակին թելը կարճ և տկար՝ ու զրեթէ դեղնագոյն կը լլայ. որն որ փեճեկը սառելէն կը

պատճառի : Թէ որ չես ուզեր բամբակիդ առաջին տեսակն աւրել, աս սառուցեալ և գունաւոր բամբակը մի ժողուեր . այլ տունկին վրայ թնդ որ երրորդ անգամ յետին որակութեամբ եղած բամբակին հետ ժողուես :

Փորձառու ծեր մշակն իւր ընելու գործը զիտէ և կը հասկընայ, բայց երիտասարդը պէտք է որ սովորի թէ՝ ինչպէս իւր մասուըները բռնելու է՝ որ մէկ անգամ բռնելով բամբակն իւր խոզակին մէջէն ամբողջ խէ հանէ, և թէ աս ընելու ատեն ինչպէս զգուշանալու է՝ որ մասուըները խոզակին սուր ծայրերուն չզարնէ որ չարունի:

Մէկ մեծ տոպրակ մը կամ կողով մը պէտք կըլլայ ժողուոյին համար՝ որ երբ իր տոպրակը ծանրանալով կրելը դժուարանայ, մեծին մէջ պարագէ : Այս տոպրակը կամ կողովը բաւական միծութեամբ պէտք է ըլլալ, որ օրական ժողուածն առնէ կամ տախտակամած տանելու համար ասյի բեռ ըլլալու չափ պարունակէ :

Թէ որ ժողուած բամբակը ցողուն թաց է նէ՝ պէտք է անանկ մինչ իտախտակամած տարուի, վասն զի միւս բամբակներէն աւելի արևով չորցընելու կարօւ է :

Շատ բամբակ ժողուելու համար տևողական համբերութիւն պէտք է : Աշխատութիւնն այն ատեն կը թեթևնայ՝ երբ միանգամ մշակը վար խոնարհած դրութեան ինքզինքը վարժեցընէ :

Եթէ առ մին (saw gin) մեքենայով բամբակը պիտի սանտրուի նէ՝ այնչափ չորցած պիտի ըլլայ որ բրդու (փիւրիւզիւ) ըլլայ . որովհետև մեքենան արդէն չորցածը բրդու կը հանէ, ու թէ որ թաց ըլլայ՝ աւելի ևս բրդու կելլէ :

Ելրոր բամբակը մէկդի դիզելու ըլլաս՝ նայելու ես որ աղէկ չորցած ըլլայ. և աղէկ չորցած ըլլալը զիտնալու համար՝ սերմն ակռայովդ սիմեն նէ՝ պէտք է որ ճամթի : Տախտակամածին վրայ եղողն ալ պէտք է որ բամբակն աղէկ մը խառնէ՝ որ չըլլայ թէ թաց կտոր մնացած ըլլայ դէզին մէջ :

Եթէ պատճելու ըլլայ որ բամբակը դէզին մէջ տաքցած է՝ իսկոյն պէտք է որ դէզը ափուես մինչև որ զովանայ, եթէ ոչ՝ տաքութիւնը սերմին իւղը դուրս հանելով, թելին զոյնը կը փոխէ կաւրէ :

Բամբակը դիզելու համար՝ սովորաբար՝ եօթն ութն օր արեւով չորցընելը կը բաւէ . նմանապէս այնքան օր ալ պահելու սերմիդ համար, եթէ տախտակամածիդ մէջ վեց մատ խորութենէն աւելի սիռուած չէ նէ :

Տնկելու սերմին արեւով չորցընելու կերպը, եւ պահելու սերմին տեսակին վրայ.

Երկու կերպ կայ տնկելու սերմը լաւագոյն տեսակէն ընտրելու և պահելու համար : Առաջինը՝ ամենէն կանխահաս և ամենէն աղէկ ու խոշոր խոզակ ունեցող տունկերէն կը ժողվըուի :

Այս տեսակ սերմը՝ սառուցներուն պատճառաւը հասուն չեղած բամբակի հունձէն առաջ ընտրելու է. կամ անձրեսու օրը պարապ եղող մշակները՝ սերմի դէզին մէջէն խորտապորտ կամ կանանչ սերմերը մէկդի դնելով, ճերմակ կամ եւելիկ բաց թուխ եղող սերմն ընտրելու են : Մէրսիբայի զուտ սերմը՝ ճերմակ տեսակին կը մօտենայ :

Երկրորդն ու աւելի սովորականը, առաջին անգամ բամբակը ժողուելն ետքը՝ կամ սառուցներուն պատճառաւը հասուն չեղած բամբակի հունձէն առաջ ժողուած սերմը պահելու է, որ տախտակամածի վրայ այնչափ չորցընելու կարօւ չէ, ինչու որ արդէն արտին մէջ զրեթէ բաւական չորցած է :

Ասիկայ կարևոր բան մըն է. վասն զի թեթև ու բարակ մաշկ ունեցող սերմէն թէոր պահելու ըլլաս՝ նախ ասիկայ կը բոլորչի և կաճի, ու մշակները պիտի տեսնան որ ան սերմերէն առաջ եկած տունկերը արտին մէջ աւելի մեծ և աւելի տեսքով են, անոնք զատ պիտի թողուն և միւսերը պիտի քաղեն, ու տարիէ տարի այսպէս շարունակելով սերմին տեսակը պիտի վատթարանայ և աւելի են թակայ պիտի ըլլայ փտելու կամ զանազան հիւանդութեանց՝ որոնց բամբակենին ընդունակ է :

Տնկելու համար ժողուած սերմը պէտք է որ աղէկ չորցած ըլլայ,

և ինչպէս վերն ըսկնք՝ սերմն ակուայով սխմուած ատենը թէոր համի՝ ըսել է որ չորցած է :

Տախտակամածի վրայ բամբակը պէտք է աղեկ խառնել, որ չորցած թաց կտորուանք չմնայ, ու չոր յարկի տակ գետնէն բարձրիկէ պահելու է, որպէս զի խոնաւութիւնը կարող ըրլայ փուեցը նել կամ չեռացընել :

Տեղւոյս բամբակի գաւառին մէջ՝ երկրագործները զանազան տեսակ սերմ բերել տուած էին. անցեալ տասնըհինգ տարուան համար այս զանազան ու նոր տեսակ սերմերով յաջողակ փորձեր ըրած էին. և քանի մը փորձերու մէջ սերմի համար բարձր զին տուած էին, խոստանալով՝ թէ քանակութիւնը պիտի շատցընեն և թէ որակութիւնը պիտի լաւացընեն. բայց ինչ բանի կը սպասուեր նէ՝ յաջողեց ու սիսալեցան :

Այս տեսակ սերմերը այնքան աղեկ չեն և Կըլֆ Հիլ Մեխսիֆէն (Gulf Hill Mexican) կոչուած սերմէն աւելի ապականուելու ու փուելու ընդունակ են :

Այս սերմն ասանկ կը կոչուի, որովհետեւ լաւագոյն սերմը Միսիսիփիի լեռներուն վրայէն եղածներն են. այսինքն Կրէնտ Կըլֆէն (Grand Gulf) մինչ իՎիքսբուրգ (Vicksbourg), այս երկուքն ալ Միսիսիփիի գետին վրայ և նիու Օրլէանէն վեր երեք կամ չորս հարիւր փարասխի մէշտեղ են :

Ասկէ քիչ մը առաջ երկրագործները՝ միայն զուտ Մեխսիֆէն սերմը կամ Կըլֆ Հիլ Մեխսիֆէն սերմը պահեցին, ու միւս տեսակ սերմերուն մեծագոյն մասը իրենց երկիրներէն դուրս հանեցին :

Փոքր և թուխ սերմն ամենէն գերազանցն է. չէ թէ քիչ թուխ եղածն, այլ փոքր Մեխսիֆէն սերմը, որն որ այսպէս կը կոչուի, վասն զի խիստ խոշոր Մեխսիֆէն սերմ ալ կայ, որ այնչափ աղեկ տեսակը չէ. թէպէտ տունկը մեծ կըլլայ և խոշոր խոզակ կունենայ ու սերմն ալ խոշոր է, սակայն այնչափ դիւրութեամբ չքաղուիր և փոքր սերմին տուածին չափ արդիւնք չտար :

Փոքր Մեխսիֆէն սերմը հաստրկէկ մաշկ ունի և զոյնը աւելի բաց թուխ է. կարճ թել բամբակի համար աղեկ ու դիմացկոտ տեսակն

է (*): Բամբակի սերմն զգուշութեամբ ընտրելէն յետոյ՝ պէտք է մինչև ետքը չոր պահել: Երբոր համբարանոցը դրուելու ըլլայ՝ պէտք է չոր տեղ դնել, և ամեննեին գետնի վրայ շինուած յատակի վրայ դնելու չէ: Համբարանոցէն մինչ ի նաւ տարուած ժամանակը՝ նայելու է որ անձրեւէն չթրջի. և երբ շոգենաւի և կամ առազատաւոր նաւի մէջ դրուելու ըլլայ՝ պէտք է որ տաքցընող կամ փուեցընող բեռան մօտիկ կամ կից չղրուի:

Սերմին ողջ անարատ ըլլան ստուգելու համար պէտք է որ գէզը քննես և մէջէն հաստ մը առնես ու սուր գմելիով մը կտրես. թէ որ ողջ է՝ միջուկը կողիի գոյն և սև բիծեր կունենայ. Թէոր նեխեալ է՝ անշահ թուխ կամ դեղինի զարկած գոյն մը կունենայ: Ողջ սերմը կտրած ատենդ ինքնին կը ցըցընէ: Միշտ աղեկ օրինակներուն հետ գէշերէն ալ կը գտնուի:

Այս մասին համար՝ նաւ դնողներուն և ընդունողներուն պէտք է ազդ առնել որ ուշադիր ըլլան, արդէն գրած համբովս, թէ սերմն և թէ բամբակը վնասելէն ազատ պահելու :

ՄԱՍԻՆ ՎԵՑԵՐՈՐԴԻ.

Սերմը բամբակէն գատելու կամ սանտրելու կերպը: — Ճին կոչուած մեքենայներու վրայ: — Մամուկէ անցընելու կերպը եւ մամուլներու վրայ: — Զուանը եւ տոպարակցու կտոււը պահելու կերպը, եւ այլն:

Սերմը բամբակէն գատելու կամ սանտրելու կերպն եւ ճին մեքենայներու վրայ.

Բամբակի մեծ ազարակներու մէջ՝ ուր որ եօթանատուն կամ աւելի

(*) Նոր բերուած կամ նոր ընտրուած սերմը հինին հետ ցանելն յարգի չհամարուիր. վասն զի հծիները ծաղիկներուն վրայի թեփը մէկզմէկու տանելով՝ երկու տեսակն ալ իրար կը խառնեն. ասով ետքէն առնուելու սերմը կաւրուի:

աշխատաւոր կայ, շոգեշարժ մեքենայ ունին, որով եօթանասունը-
հինգ կամ ութուն վրձինով՝ չորս մին կը դարձնեն :

Այս գաւառիս մէջ գործածուած մինը Ի. Քարլը Բարեկեր մին
ըսրին (E. Carver's Patent gin stand) կոչուած նորաշէն և գերա-
զանց մին մեքենայն է, որ Մասաքսեթս (Massachusetts) նահանգին
մէջ, Պրիճ Վաթը (Bridge water) կոչուած տեղույն մէջ կը շնուի :

Այս մեքենան՝ վերջին կատարելութիւններն ունի. ինչպէս, զլա-
նածե վրձին, յարմարաւոր վանդակներ՝ որ չեն խցուիր, ինքնին
զետեղուող զլան և վրձիններու աման, որ հին կերպ շնուած
ամաններուն պէս այնչափ տաքնալու ենթակայ չեն : Խմ զիտցածնե-
րուս մէջ աս մեքենան բամբակն ամենէն քիչ բրդոտ կը հանէ :

Իկր ըսրին (Eagle stand) կոչուած մինը վերի ըսածիս երկրոր-
դականն է, բայց Ի. Քարլը Բարեկեր մինն ունեցողն ասիկայ չգոր-
ծածեր :

Բրաք մինին (Pratt gin) համար բան մը չեմ կրնար ըսել, որով-
հետև չեմ զիտեր ու այս գաւառիս մէջ բերուած չէ :

Միսիսիփիի մեծ և հարուստ երկրագործներն ալ նմանապէս
աւելի կատարելագործեալ միներէն կը գործածեն. անոնց միայն
յայտ առնելու ըլլա թէ՝ աւելի աղէկ մեքենայ կամ գործիք՝ որ և
իցէ տեսակէն կայ, իսկոյն բերել կուտան և կը գործածեն : Ուր
տեղ որ 500էն մինչև 250 պալեա բամբակ կը կապուի, մէկ մեքենայի
մը կամ մինի մը զինը բաղդատութեամբ բան մը չէ. միայն այն
զիտնալու է թէ հրն աւելի աղէկ է :

Որ միներն որ արագընթաց են, թելերը քիչ կը կտրեն, ու վա-
ճառանոցի մէջ բամբակը բարձր արմէք ունենալու պատճառ կը-
լան նէ, անոնք աղէկ են :

Զիով դառնալու շատ գեղեցիկ միներ կան, որոնք մշակութեան
համար գործածած անասուններով կը դառնան :

Չորսէն մինչև վեց չորի ընդհանրապէս երկու մին կը դարձնեն եօ-
թանասնական վրձինով, և ասոնց ամեն մէկն օրը չորսէն մինչև հինգ
պալեա բան կը հանէ, թէոր ըստ բաւականին օրն այսչափ ժամ
դարձնես կամ գործաւորներդ ճարտար ըլլան :

Աղքատ երկրագործը՝ մինի համար փոքր տեղ շինած է, ուր մէկ
մին մը կայ վաթսունընոց վրձինով՝ որ երկու չորիով կը դառնայ,
ուրիշ երկու չորի ալ պատրաստական ունի, որոնք կը փոխուին
ցերեկէն առաջ ժամը 8ին (ըստ եւրոպացւոց) և ցերեկը ժամը 12ին
և ցերեկէն ետքը ժամը 4ին :

Այս մին մեքենային վերակացութիւն ընտղը՝ ուշադիր մէկը պէտք
է ըլլալ անպակաս բամբակ տալու համար, ու մէկ տղայ մը մեքե-
նան վարելու, և անպէտ գործաւոր մըն ալ՝ բամբակի տաշտը բամ-
բակ կրելու, զատուած սերմն իւր տեղը տանելու, և բամբակն ըն-
դունարանին մէջ զրորելու : Բամբակն ընդունարանին մէջ դրած
ատենը՝ գործաւորը պէտք է որ լաւ մը իրարու նետ խառնէ, վասն
զի կարճ թելով թեթեւ եղած մասը վրձինէն աւելի հեռու կիյնայ և
երկան թելով ծանր եղող մասն աւելի մօտ կիյնայ. վասն որոյ
պէտք է խառնել և միատեղ դնել. եթէ հչ՝ մէկ պակեային բամբակը
միւսէն վար կըլլայ :

Ըստունարանին շրթունքներէն կախուած կարճ և սև խծուծները
պէտք է որ երբեմն մաքրուին. եթէ հչ՝ մաքրուած բամբակին մէջ
կիյնան և հետևարար կը վլասեն :

Ճին մեքենային ու մամուլին ուրուագիծը (Տես տախտակ 9) :

Մամուլի անցունելու կերպը եւ մամուլներու վրայ : — Չուանը եւ
տուրակցու կտալ պահելու կերպը, եւ այլն.

Շատ տեսակ մամուլներ կան, բայց աւելի ընտիրը պէտք է որ
շէնքը պարզ և աւրուելու ալ սակաւ ենթակայ ըլլայ. ասանկը մաս-
նաւրապէս այն տեղւոյն համար պէտք է ըլլալ, ուր որ մեքենական
արհեստը քիչ է և սուլ. վասն որոյ պէտք է որ ատ արհեստէն ան-
կախ ըլլայ :

Մամուլին մնտուկը բաւական քանակութիւն առնող մնտուկ պէտք
է որ ըլլայ, որպէս զի պակեա կապող գործաւորին կոխելու աշխա-
տութիւնն ըստ կարեաց քիչ ըլլալով՝ պէտք եղած թոյլ բամբակն

իւր մէջն առնէ : Որչափ կարձ և փոքր ըլլայ սնտուկն՝ մյնչափ ալ կոխելու աշխատութեան կարօտ կըլլայ :

Մամուլին դոնակներուն խորութենէն ի զատ՝ բարձրութիւնն 8 ոտքէն (3 կանգուն 5 մատ) պակաս ըլլար : ասկէց ի զատ՝ զործաւորին զիսուն համար ալ տեղ պէտք է ըլլայ՝ որ սնտուկը մինչև վեր լեցընելու չափ կոխելու տեղ ունենայ . ապա թէ հչ՝ ժամանակ կը կորսնցընէ և զործն ալ կը դժուարացընէ :

Թէ որ պալեաները չուանով պիտի կապուիննէ, պէտք է որ չուանը լաւ մը ձիգ ըլլայ . աս ալ կըլլայ անտորդ մեքենայով, ուստի մամուլը կոխելու համար շինած անտորդ մեքենադ կըրնաս ատ բանին համար ալ զործածել :

Պալեային ծայրերը կարած ատենդ՝ նայէ որ դերձանդ դիմացկոտ ըլլայ, և բաւական թոյլ ձգելու է, որ երբ պալեան մամուկն հանելու ըլլաս՝ չուանը տեղի տայ :

Տոպրակցու կտան և չուանը աղէկ պահելու է որ չփտին :

Պալեաները պէտք է չոր պահել . գետնի վրայ կամ խոնաւ յատակի վրայ դնելու չէ, և ճանկերով բիրտ բիրտ բռնելու չէ :

Ցես ձև 1, տախտակ Զ. ասիկայ մէկ կամ երկու ճին մեքենայ դնելու աժան շէնքի մը ճակատազիծ է, որ զրեթէ մէկ մատին ութերորդ մասն իրը մէկ ոտք համարելով զծուած է :


Մէկ ծայրէն 20 ոտք երկայնութեամբ (8 կանգուն) յարկին մէջ դստիկոն մը կամ սերմով խառն բամբակը դնելու համար տաշտ մը շինուած է . որուն բարձրութիւնը ճին մեքենային կեցած դատիկոնէն վեր՝ նոյն մեքենային բարձրութեանը համեմատ շինուած է . մնացեալ 40 ոտքը (16 կանգուն)՝ մաքրուած բամբակին համար սենեակ և մամուլի տեղ է :

Ցես ձև 2, տախտակ Զ. մամուլի կողմին ճակատազիծն, որ մի և նոյն չափի վրայ զծուած է :

Բամբակ կոխելու սնտուկը՝ պալեայի դռնակէն վար 8 ոտք ըլլալու է (3 կանգուն 5 մատ) : Այս դռնակին խորութիւնը պալեայէն ալ խորունկ պիտի ըլլայ որ լըմնցածը դուրս հանելու համար բաւական տեղ եղած ըլլայ :

Այս շէնքին ծայրը 40 ոտք կամ $42 \frac{1}{2}$ ոտք լայնութեամբ (4 կամ 5 կանգուն) ծածկոց մը շինուած է : Այս ծածկոցին կամ միայարկին տակը դրուած է բամբակ չորցընելու համար շարժական տախտակամածը :

Ա Ե Բ Զ .



ԳՐՅՈՒԿԻՍ ՄԵԶ ԳՏՆՈՒԱԾ

ՔԱՆԻ ՄԸ ԴԺՈՒԱՐԻՄԱՅ ԲԱՌԵՐՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ.


Ազոյց	Օղակ, իւլա .
Ազուցիկ	Կիյասիրմէ .
Ածու	Սէտիր .
Ական	Լաղըմ .
Ակոս	Էվէէկ .
Աճիւ	Տիշլի ֆէնէռ .
Աճուռոյ	Պօնուրկաս .
Առու	Օլուք .
Արտաշենչել	Պուղուն դուրս տալ .
Արօր	Սապան .
Աւազուս հող	Բումբու. Թօփրաք .
Այրը	Կրտավար (տէօնիւմ) Անգ. 4 արրը՝ օսմանցոց 4 տէօնիւմ և 44 հարիրերորդն է (4, 44).
Բահ	Զափա .
Բամբակափայս	Բամպուք ազաճը .
Բամբակենի	Բամպուք ֆիտանը .
Բերրի հող	Բուլէթլի Թօփրաք .
Բրակ	Թէփէծիկ (երբոր ֆիտանին պօղազը լեցընես բլրակի պէս կըլլայ .
Գերեսացուքիւն	Եէսիր ունենալ, Եէսիրի զլուխ ըլլալ .
Գլան	Լողբար, իւկարլաք .
Գորան	Բուլլուք .
Գէզ	Կուտակ, Ելղջն .
Եղեամն	Գրաղը .
Եղէզմ	Ղամիշ .
Երեմանի զործիկ	Ղաթալ .

Եփզ.	Ճէրիս.
Բնդոս ընել.	Վրայէն ցաթկել.
Բնդունաւան.	Խազնա.
Բնձիւլ.	Ծառին եղէզը՝ դամիշը.
Թիալաձեւ.	Քիւրէկի ձև ունեցող.
Թուլի.	Էսմէր.
Թուլք.	Հողաբլոր. Պէնս.
Թուլի.	Փոքր ծառեր, Զալը չըրփը կամ Մէշէլիք.
Լիպրա.	Կշիռք Անգ. 2, 8 լիպրան 4 օխայ է կամ 4 լիպրան զրկիթէ.
	443 տիրհէմէ է.
Լծակ.	Զէրէճէկ.
Լուծ.	Զիֆթ.
Խակ.	Զնասած, Խամ.
Խեւրանի.	Կոտրտուք.
Խժենի.	Զամբ աղաճը.
Խծուծ.	Սանտրուք, Բամբակի իւսթիւրիւ.
Խոզուկ.	Բամբակին զլուխը կամ խօզան.
Խոնսու.	Թաց, Նէմ.
Խոռոչ.	Փոս, Գօվոչք.
Խրամ.	Հանտէք.
Խածկոց.	Սունտուրմա.
Խխնի.	Գրան բէզ.
Ծոյս.	Բուսոց եղէզիկը, կամ Պամբշնը.
Ծրար.	Զըրըն.
Կաղամախ.	Գավազ.
Կաղնի.	Մէշէ.
Կարլին.	Փէրկէլ.
Կացին.	Պաթօա.
Կաւոս հող.	Քիլի թօփրաք.
Կելեւ.	Բապուք.
Կոզի.	Թէրէ եաղը կամ Քայմաք.
Կորուն.	Սափ, Ղամըշ.
Կոկոն.	Ղնձէ, Կոճակ.
Կողով.	Սէփէթ.
Կոնդ.	Քիւթիւր.
Հարքաշափ զործի.	Թէրազի.
Հացի.	Տիշ պուտար.

Հեղեղ.	Սէլ.
Զիզ.	Կէրկի.
Զօղ.	Գաւազան, Տէյնէր.
Ճախային.	Պաթազ տեղուանը, Ճիմճիմէ.
Ճանին.	Պաթազ.
Ճանկ.	Չէնկէլ.
Ճին.	Թոդումը բամբակէն զատելու և մարքելու համար մեքենայ կամ սանտր.
Ճնի.	Պէօնէկ, Սօզուլճան, Որդ.
Ճօնանակ.	Երերացող զործիր, Փանոսուէ.
Ճօնէլ.	Սալլամար.
Մամուլ.	Մէնկէնէ.
Մամենի.	Հայխա.
Մացան.	Սըխ սըխ ծառեր, Օրմանճըր.
Մինուր.	Օդ, Հափա.
Միայարկ.	Սունսուրմա.
Միջուկ.	Մէշի նիւթը, Իչ.
Ցարկ.	Զաթը.
Ցարմարանը վանկակ.	Իմթիզանը բափէս.
Նեխեալ.	Զիւրիւկ.
Շալախ.	Զամուր.
Շալիդ.	Իզ,
Ռլոռ.	Հաստիկ.
Ռոս.	Տալ.
Ռնիսխայլ.	Առըժ.
Ռոֆ անդիխց.	2 1/2 տորը մէկ օսմանցւոց արշըն է.
Ռոդիս.	Մէլէն պատճառած համբաներ.
Ռալիս.	Բեռ, Իւք.
Ռարարս հող.	Եաղը թօփրաք.
Ռարէն.	Զահրէ.
Ռատուանին.	Այսզ.
Ռուտակ.	Վիսա.
Սահիլ.	Խայմիշ ըլլալ.
Սահման.	Յընըռ.


- | | |
|--------------------------|--|
| Սառույց | Տօն , Պուգ . |
| Սասաժրաս | Մէկ տեսակ ծառ մըն է՝ որուն կեղեւը անոյշ հոտ և անոյշ
համ մը ունի . |
| Սոնի | Զամ աղաճը . |
| Վայրի որբ | Եապան ասմասը . |
| Վարսակ | Իւլաֆ . |
| Վրձին | Ֆըռչայ . |
| Տախտակամած | Քէրէվէթ կամ բամբակ չորցընելու համար Թէզկեան . |
| Տաօս | Թէքնէ . |
| Տափան | Միւրկիւ, Թարաք . |
| Տափարակ | Տիւզ . |
| Ցից | Խազըին . |
| Ցող | Չիյ . |
| Ցօղուն | Բամբակին եղէզը կամ դամիշը . |
| Փեղկ | Խանատ . |
| Փենէկ | Գասպուք . |
| Փալցրախմէծ ծառ | Անոյշ զամին ունեցող ծառ . |
| Փերիչ | Քերու, Սըկըրզու . |
| Քըսէլ | Թէքմէյով զարնել . |

Shu U,



۲۰۷

ԱՅՆ զիծերը արտերն համբաներն են
Արտերն ըստութիւնի պարապ զիծերը խառն են
Քանակութիւնը բամբակի արտեր են
Ըստ ամենը 650 Ա.Ճ.լ յի 2866 $\frac{1}{2}$ Օմանցոց Sholzիւթէ.




ՍԵԼ ԳԻԾԵՐԸ ԽՐԱՄՈՒ ԵՆ
ՔԱՆԱԿՈՒՍԻ ՏԵՂԵՐԸ ԱՐՏԵՐ ԵՆ.


2h.1.




2h.2.




2h.3.




2h.4.




2h.5.




2h.6.




2h.7.




2h.8.




2h.9.



2h.10.



2h.11.




2h.12.




Slo. 9.


2h. 1.




2h. 2.




2h. 3.



Տւ. Ե.



Չհ. 1




Չհ. 2



Չհ. 3

ս՞ 1.....	լ.											
ս՞ 2.....	լ.											
ս՞ 3.....	լ.											
ս՞ 4.....	լ.											
ս՞ 5.....	լ.											


Չհ. 4




Չհ. 5

◦ Տակառ կողմանական ը թուղթ պատանդաներուն դրաբ ծայրերն են


Չհ. 6




Չհ. 7



Qh. 1



QH. 2



ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆԴ

Խ ԱՄԵՆ ՏՊԱՐԱՆԻ.

Գիմ կազմութ եւ ամելագմ օրինակաց.

	Ց. Բ.	Ա.
ՎԱԴԱԾՈՍ փոքրադիր, պատկերազարդ, բղբակազմ	2	50
— Հասարակ կազմ	5	"
— Նոյն ոսկեզօծ	4	"
— Միջակ կաշենպատ	3	"
— Նոյն ոսկեզօծ	8	"
— Ազնիւ կազմ	10	"
— Գերազնիւ	12	"
ՓԵԼԵՔԸ ԵՒ ՊԱԽԵԽՆԵ (վիպասանութիւն) պատկերազարդ		
բղբակազմ	5	"
Հասարակ կազմ	4	"
Նոյն ազնիւ բղբով	3	"
Նոյն ազնիւ կազմ	8	"

Մամուչի տակ.

ՆԱՐԵԿ	"	"
ՆԱՐԵԿ փոքրադիր, պատկերազարդ	"	"
ԱՆԲԱԹԵՐՅ, պատկերազարդ	"	"

ՓԱՐԻԶ. — ՏՊԱՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ.

Paris. — Typographie arménienne de Walder, rue Bonaparte, 44.